

ԱՆԱԾԻՏ

Հ Ա Ն Դ Է Ս

ԱԶԳԱՅԻՆ, ԳՐԱԿԱՆ, ԳԵՂԱՐՈՒԵՍՏԱԿԱՆ

ԺԲ. ՏԱՐԻ. 1911

ՅՈՒՆՈՒՍԻ—ՓԵՏՏՈՒՍԻ

ԹԻԻ 1-2

ՀԱՅ ՃԱՐՏԱՐԱՊԵՏՈՒԹԵԱՆ ՇՐՋԱՆՆԵՐԸ

Ա.

Եթէ Հայը ասկէջ մէկ երկու դար առաջ ունենար այն աշխարհահայտացիները հանդէպ իր լեզուի եւ գրականութեան զոր ունի այսօր, վաղուց արդէն լեզուն ալ սուսապիտի կարգ կ'անցնէր ինչպէս անցեր են իր գիտութիւնն ու արուեստները: Բարերազգաբար հին Հայոց համար եթէ կար բան մը որ ամենէն աւելի թանկ էր, այն ալ էր հաւատքն էր, որուն հետ անբաժան կապուած էր լեզուն: Հարստութիւն, կեանք ու հայրենիք, ամէն բան գոհեց միմիայն հաւատքը պահելու համար:

Առանց հայրենի լեզուի չէր կարող պահել հաւատքը, որովհետեւ դարաւոր աւանդութիւններով հանդուած էր որ ամենէն առաջ իր լեզուն էր սրբազործուած գրական մէջ: Աստուած դրախտը Հայաստանի մէջ ստեղծեք էր, Ազամի հետ հայրենի էր խօսելը, հայրենի միայն կը հասկնար. հետեւեալք ան չէր կարող ուրիշ լեզու վ աղօթել, իր սուրբ հաւատին միակ լեզուն հայրենին էր: Ուստի ուր որ ալ գնաց, ամէն բան իր երկրին մէջ թողուց. իրին հետ տարաւ հաւատքը եւ հաւատքով սրբազործուած մայրենի լեզուն:

Եթէ հաւատքով պահուեցաւ լեզուն, չէր կարող պահուիլ արուեստ եւ գիտութիւն. այս վերջինին համար հարկաւոր էր հայրենիք եւ հարստութիւն, ուստի կամայ թէ ակամայ կործանեք է հայ ճարտարապետութեան եւ գեղարուեստի զմայլելի շէնքը որուն համար սասանակ զարեք սանջուռք էր Հայուն միտքն ու հանճարը նախանձելի բարձրութեան հասցընելու համար. կործանեք է այն օրէն երբ զաղ-

թականութեամբ քանդուեցաւ. Հայուն օճախը եւ ամայաբաւ հայրենի երկիրը:

Բայց բարերազգաբար Հայն իր հոռելը թողք է կանգուն ու կրտակահողուն անթիւ կոթողներ որոնք մեր սպասածէն շատ աւելի մեծ ճշմարտութիւններ կը պատմեն զիրենք կանգնող Ժողովրդի բնասուր տաղանդին եւ շնորհալի ձիրքերու մասին:

Իսկոյն դեռ բաւարար չափով չկան գիտական ուսումնասիրութիւններ հայ ճարտարապետութեան մասին եւ առանց այցելութեան կը մնան բազմաթիւ գեղարուեստական յիշատակարաններ, հայրենիքն եւ հայրենի յիշատակարաններէ հետո միացողներու մտքին մէջ միշտ պիտի մնայ համոզումը թէ « Հայերը ինքնուրոյն գեղարուեստ կամ ճարտարապետութիւն չեն ունեցեր »:

Այս համոզման ոչ նուազ սո՛ժ տուեր են եւրոպական կարգ մը գրականութիւններ, որոնք աննպաստ եզրակացութիւններ ունին հայ ճարտարապետութեան եւ գեղարուեստի մասին: Սակայն պէտք է միանգամ համոզուիլ որ նորագոյն հետազոտութիւններ եւ ուսումնասիրութիւններ վաղուց ստուեր ձգեցին այդ հինցած ու մաշուած գրականութեանց վրայ, որոնք մեծ մասամբ հիւսուած ներքողներ են անձանձով արուեստի մը շուրջը կամ առ առաւելն կցկուտը, մակերեւութային հակասական դատողութիւններ: Լուրջ քննութեան եւ քննադատութեան կիստք է հայ ճարտարապետութիւնը եւ ստոր համար ալ հարկաւոր է ձեռնհաս մասնաղէտներու կողմանէ անձնուրաց գործունէութիւն:

Հայ ճարտարապետութիւնը այնպիսի բազ-

մակողմանի զարգացում ունի, որ անոր առջև եզրամասնայի էջ որ ստաջիկն սպասարութեան մէջ շփոթուած զիրար հակասիք են քննող արուեստագէտները Բայց մենք նոյն ինչ այդ հակասութիւններուն մէջ պէտք էք տեսնելնք մեծ ճշմարտութիւն մը, թէ՛ հայ ճարտարպետութիւնը այնքան անսովոր եւ նորօրինակ էք եւրոպացի մասնագէտներու համար որոնք մէկ անգամն չեն կարողացած բմբուռն սնոր իսկական յատուկութիւնը :

Գիշ մը աւելի յստաջ գնալով պիտի ընեմ որ, մեր երկնային պատկանի պէս հուստարած եւրոպացի հեղինակներ, իրենց մակերեսութային հետազոտութիւններէն զատ ոչ նուազ անբարեխղճութիւններ ունեցած են ամէն բան իրականին համապատասխան ներկայացնելուն մէջ . ոչ անդադրական եւ ոչ ալ չարտարական ճշգրտութիւններ կը տեսնե՞ք անոնց աշխատութեան մէջ . կարելի է հաստատալ անոնց մի միայն լուսանկարի գործիքով առնուած պատկերներուն : Ետն իսկ այնպիսի նկարներ կան հին ուսումնասիրութեան հետորհերու մէջ որոնք բոլորովին երեւակայական են :

Մէկ կողմանէ քանակով չնիւն միւս կողմանէ անհարազատ հուսածոններու եւ անդեկութիւններու վրայ, բնական էք որ Հայաստանը չկատարող գիտնականին զատուցութիւններէք ծուռ եզրակացութիւններ պիտի յատուկ բերէին եւ մենք ալ արամամարմնով պիտի նայէինք զէպի մեր մեծ անցեալը :

Արդ ո՞վ որ չուզեր ինքնուրոյն հայ ճարտարագետութեան մը գոյութեան հուստով, թող աւելի հաստատ փաստեր գտնէ առանց հիմնուելու եւրոպական հինցած սխալ ու շփոթ գրականութեան վրայ :

Նախկին քննողներէն ոմանք, որոնք թրուով շատ քիչ են, ունեցեր են իրենց գործին մէջ հատուկօտոր ուղիղ տեղեկութիւններ եւ դատողութիւններ, որոնց մէկն է Տիւլուս (1) Ասոր աշխատութեան մէջ ուշադրութեան արմանի են Գառնիի մէջ Տրլուսի Թաթի կամ Եսորովիլուխաի հովանոց ըսուած շէնքին վերակառման ժամանակը եւ Էջմիածնի կաթողիկէին հին ձևեր վրայ ունեցած անտուկութիւնը :

Այս գիտնականի այցելութիւնը, մասնաւորապէս բարեաղբութիւն եղած է Գառնիի Տրլուսի Թաթիին համար, որովհետեւ քանի զեւ աւերակին մէջէն բնկողներ բոլորովին չէին անհետացած, յաջողեք է որոշ չափով կողմնը եւ ներկայացնել անոր նախնական կանգուն վիճակը որուն համար մեր պատահայր Խորենացին սքանչւոյցամբ կը պատմէ (2) : Բայց այս, ընդհանրապէս հայ ճարտարապետ

տու. թեան մասին այս գիտնականի անտուկութիւնները աւելի անկողմ եւ զբական են քան իրէ ետքը եկողներուն :

Թէքսիէ (1), սեղադրական եւ ժամանակագրական հակասութիւններէ զատ, ունի նաեւ պատկերներու անհերքելի սխալներ, սակայն այդ սխալներուն մէջ ան տուեր է ճշմարտութիւն մը որ մեծ նշանակութիւն ունի պատմական հայ ճարտարապետութեան համար :

Մինչև Թէքսիէի Տիկորի եկեղեցիին պատաճեւ աղեղները աւանելը, բնդհանուր կարծիք էք գիտական սպարաբի մէջ թէ պատաճեւ աղեղները արարական ոճին կը պատկանին եւ արարական ստեղծագործութեան են : Թէքսիէ շատ արագացի կերպով յնդաշրջեց այդ կարծիքը բարասրելով որ 10րդ դարուն մէջ ծագող արարական կարծուած աղեղներու նախասխալը Հայաստանի մէջ գոյութիւն ունեցեր է զեւ Տրլուսի գառուն, հետեւաբար Հայերն են սուեր այդ ոճը Արարներուն :

Նորադին գիտնականներէն Ա. Եուալի միակն է որ խիտ լուրջ կերպով քննած է հայ ճարտարապետութիւնը : Այ միայն աշխատեք է անոր ծագումն ու ծրարումը գտնել, այլ եւ քաղ առ քաղ հետուեր է հայաստեղծ ոճին կատարած արշաւանքներուն ղէպի հիւսիս եւ հարսւ, արեւելք եւ արեւմուտք : Միայն ցաւայի է որ այս անդու գտնական գիտնականն ալ սխալ ժամանակագրութիւններու վրայ հիմնուած հայ ճարտարապետութեան զարգացումը համարեր է ոչ կանուխ քան 10-11րդ դար (2) :

Վերին աստիճան միամտութիւն կ'ըլլար հուստով թէ, երբ եւ իցէ ազդ մը կարող էք բոլորովին կողիցացած վիճակի մէջ ինքնուրոյն կերպով գարգանուլ, գիտութեան եւ արուեստները մշակել աւանց արտասովին փոխառութիւններու : Բաղաբարկթութեան պատմութիւնը կը ստիկեցնէ թէ ի սկզբանէ անոր գիտութիւն եւ արուեստներ անդադար կը ճանտարարուրդին երկրագնացի ամէն կողմը վաճառու :

րոյն Գառնոյ, գոր ոճաբար եւ կոխածոյ յիմով, Լիւպարզամ եւ կապարով մածոցեալ, յորտ շինեալ եւ ետն նովանոց, մամարաեօօօ, սօնեկի յոսուածով, բարձ բանգալալ, ի նմար Ու իւրոյ Խոսովիլիոյն եւ գրեալ ի նմ գլխեակակ նկարեացի գրով :


(1) Texier. — L'Arménie, La Perse et La Mésopotamie. Paris, 1810.

(2) A. Choisy. — Histoire de l'architecture, Tome II, Page 58-59 :

Հայաստանը որ Պարսից եւ Յունց մէջ մեծնկնական պատերազմներու դրաց սի կը Երկրպագներ, արուես սի սեղծիլու նմար նարկաւոր եղած իսպաղորդիլու ԵԱ ՈՇ

(1) Dubois de Monperreux. Voyage autour de Caucase, 1883.

(2) Մով. Խոնկացի. — Տիլիս 1881. Գլխի Ե. Երև 266 : Ձա սու. ժամանակաւ կասարէ Տրլուսի վիճակն անտուկ



digitized by

առաջնութիւններու եւ դազմատանութիւններու միջոցաւ :

Յունական ճարտարապետութիւնը, որ կարելի է ըսել համայնարարային ճարտարապետութիւննց թագուհին էր, որուն անմիջական թեւաբերութեան տակ կը գտնուէր սակաւին այսորեան եւ բոսպական ճարտարապետութիւնը, իր նախնական խմբը ստացած է եզրկապական եւ Ասորո-բաղղական ճարտարապետութիւններէն : Սակայն այս պարագան մեղք բնութարար էր այս արեւմտարեւելքի վերաբերուելու գեղի յունական մեծ արուեստը իր մէջ օտար փոխառութիւններ ունենալուն համար : Ինչհամարտակը աւելի մեծ յարգանքի կ'արժանանայ յոյն մազմուրըրը որ դիւցիցը է իր շուրջը դարդացող քաղաքակրթութիւններէն օգտուել, եւ իր նախնական փոխառութիւնները այնպէս կատարելագործութեան հասցրնել որուն վրայ անցեալը հիանալէն յետոյ դեռ ապագան ալ պիտի հիանայ միշտ :

Արդ կի՞նչ յունականի նման տիւրկերայլ գործած ճարտարապետութիւն մը առանց արտաքին ծանցալութեան չէ կազմակերպուել, ինչպէս արեւմտարեւելքի Հայերը, որոնք չուզելով նեղ շրջանակի մէջ փակուած եւ մտով զերեւ զբընապատող գաղափարով մեծ ազդերէն, զիմեր կն իրենց երկրէն դուրս հեռու կամ մօտ գաղափարը արուեստներու օգնութեան :

Այս պարագան անհամեմատ աւելի պատիւ կը բերէ իրենց, մանաւանդ երբ կը տեսնենք որ, առանց պարզ ընթացիկակողմից բլլալու ձեւափոխելու եւ ձուլելու են սեփական ոճին մէջ այնպէս որ դժուար է զանազանել բնիկ եւ

օտար ոճերը մէկ նայուածքով, ուստի մեզ կը մնայ հայկական ճարտարապետութեան արժանաւոր տեղը սուր շնորհանք ազգաց ճարտարապետութեան պատմութեան մէջ :

* *

Ըստ ամենայնի գեղարուեստական կատարելութեամբ կանգնուած բազմաթիւ յիշատակարաններ եւ վերջին տարիներու մէջ կատարուած բարեխիղճ հետազոտութեանց առած նպաստաւոր եզրակացութիւններ, լիովին կ'ուսուցուցանեն թէ հին Հայեր ինքնուրույն ճարտարապետական արուեստի մը զարգացման մէջ եւս չեն մտացած ժամանակակից ազդերէ :

Ինչոք թէ որչափ հին է նոյն ճարտարապետութեան մտածումը, այդ յայտնի չէ : Ես պիտի բնակ որ այնչափ հին է որչափ հինքը նայ ազգը Որովհետեւ անկարելի է որ տասնեակ դարեր առաջ ինքնուրույն կազմակերպութիւն, տնկական զկրք, եւ միջուկային քաղաքակտանութեանց մէջ կարեւոր դեր ունեցող ազգ մը նուազ ունենար իր սեփական ճարակը, աղբյուր, պայմանները ու իր զեղիւն եւ միջովայրին շատուկ վայելչաւորական եւ փառախրական ձգտումները :

Գրանէ նախաքրիստոնէական շրջանի վերջին դարերու մասին նայ եւ օտար պատմագիրներու վկայութիւնները չեն պակասը Հայերու փառախրութեան եւ աշխարհաշինութեան մասին, որոնցմէ ամանք կէ՛նք : Իբրեւ մեղադրանք արժանացուած են զանազան նկատումներով, այնու ամենայն, ճշմարտութիւններ բլլալուն կասկած չելայ : Հայուն թշնամիներէն մէկը կի՞նք իր աշխարհագրական տնկապատ գերքն էր որուն պատճառաւ իրարու վրայ արշաւող մեծ ազդերու ոտքին տակ կոխկրտուել է, միւս թշնամին ալ եղած է հարուստ, փառաւոր ու վարժեմ կեանքը որ, յաճախ գրացի բարբարոս ազդերու նախանձն ու աւարի անխորժակն է գրգռած եւ այս պատճառով ալ Հայաստանը անընդհատ արեւան մոլի մէջ է լուղացած : Ուստի բնական էր որ այսքան քաղաքական փոթորիկներու ետեփակայ երկրի մը մէջ չպիտի պատուէին խոր հնութեան դրոշմը կրող յիշատակարաններ :

Հաստատուելու շատ պատճառներ կան որ քրիստոնէութիւնէն ալ ոչ նուազ աղիտարներ եղած է նախկին հեթանոսական յիշատակարաններուն, որովհետեւ քրիստոնէական ըսկիզբներական շրջանին մէջ հեթանոսական յիշատակարաններ կի՞նք բոլորովին չեն քանդուել, այնու ամենայն անհանալի զանապու չափ աշխարհաւոր են նորագոյն պատմութեան պատշաճնկրուելու համար :

Արարտուան նաւանդին մէջ բազմաթիւ են հեթանոսական հնութիւններու մնացորդներ, բայց դեռ չեն ուսումնասիրուած թէ ինչ ժամանակի կը պատկանին անոնք, չէնքեւրու եւ

ուճցաւ, Բագրատունիներու վրայ Պաղատի խալիճան եւ նովանորեան շնորհի Եփեց 11-դ դարուն : 12-դ դարու կեսին արդև օրհասական վիճակի հասած էր (մասնակազրակից սեպա է այսուհի հեղինակից ցոյց տուած բուսակոնք, միևնջ 14-դ դար սեւեց կայ հաւատաւարութիւնը սեծ փայլով, հիտա է որ 14-դ դարու ինկայ, սակայն 13-դ կի վերջ հար վերածնութեան ծագիկցաւ) այս կարծ զբանից մէջ նորօրինակ փոքր Եփեւրիկներով ծածկուեցաւ Երկիր սակայն կասարալ շեղուրեանք (ինչպէս պիտի տեսնենք յօդուածիս բերացիկ մէջ) ամենակերցիկ հայ հաւատաւարութեան, շարող վերածնութեան յիտասակարանները Եփորած է հերոզ Երչանի հեա այս բիւրիմացութիւններէն գառ, բէւն հեղինակից ծանօթ են էրմանքի, Տիլրիս եւ Օճակի կիկիկցիկները ալ վիճած անոնց աւելի կանգալ գայարիկներ, բայց հասակակամարար իր ձեւքի սակ ստոյգ տիկտրիկներ չունենալուն համար՝ կիկները բացակայի երեւոյթներ հաճարեկայ հայ առուեստի կիկնուրոյն կազմակերպութեան սկիզբը 13-դ դարը համարած է) :

բերդերու մնացորդներէ զատ, հեթանոսական խորհրդաւոր քանդակներ եւ բնւետաբեր միջա կարելի է տեսնել :

Ժամանակազբաւոյն ապացուցուած հեթանոսական հնուածիւն է Գառնիի Տրդատայ Թաթա մնուանուածը, որն որ ըստ երեսոյթին աւելի մեհնակն մը կը նմանի քան թախիթ կամ հոլանոցի: Եթէ ճիշտ այդ շէնքն է որ Մոյսէն ետքնապիս կը վերագրէ Տրդատի, պէտք է որ շինուած ըլլայ Յրդ դարուն մէջ երբ դեռ Տըրատ չէր ընդունած քրիստոնէութիւնը :

Բրիտանական շինութիւններու մէջ առ այժմ ամենահինը ընդունուած են Էջմիածնի կաթողիկէն, Տիկորի եւ ուրիշ շէն ու կիսաւեր սաճարներ որոնք կանգնուած են Յրդ գաւրուն :

Ինչ որ հասեր են մեզի Յրդ դարէն մինչեւ Յրդ դարու յիշատակարաններէն, ճարտարպետական եւ շինարարական տեսակէտով այնպիսի կատարելագործուած վիճակ մը ունին, որ արուեստի երկար դարեր անդիպատ մշակուածով միայն կարող էին այդ աստիճանին հասնել :

Ինչպէս ամէն ազգ, նոյնպէս ալ Հայեր իրենց գեղարուեստական տնչերուն զոհացում տալու համար երբէք չեն վարաներ օտարներէ գեղեցիկ նմոյշներ փոխ առնել եւ պատուաստել իրենց սեփական ոճին վրայ, նաեւ երբեմն շքաւանանախով մտաւայլ գեղարուեստական երկիրներու ոճերով, նորովի ինչ եւ գեղեցկութիւն փնտռելու համար հասեր են մինչև հնդկական եւ արիւկեան թիբալիզիները :

Թէ ինչ օտար ազդեցութիւններ կան հայ ճարտարպետութեան մէջ եւ ի՞նչ պիտերով, այդ մասին խօսելէ առաջ, հարկ է փոքրիկ ծառայութիւն մը ընդհանուր ճարտարպետական արուեստի քանի մը գլխաւոր ստորաբաժանումներուն վրայ :

Ճարտարպետական արուեստը իր ծագում առած օրէն ենթարկուել է չորս գլխաւոր ստորաբաժանումներու .

1. Ենթարարական ոճ, որուն մէջ գլխաւոր գեր ունեցած են միջնադարի կլիման, եւ շինուածանիւթերու յատուկ երկրի բնական արտադրութիւնները :

2. Գեղարուեստական կամ զարդարացնելու ոճ, որոնք ամէն տեղ արարել ձեւով դարգացան, բնիկ ժողովրդի մասուր զարգացման, միջավայրի ներշնչող յատկութեան եւ քանի մը շինուածանիւթերու նպաստաւոր ընդունակութեան համեմատ :

3. Կրօնական ոճ, որ յատուկ է ամեն տեսակ կրօններու անուշով կանգնուած տաճարներու ներքին եւ արտաքին բաժանումներուն Այս ոճին գլխաւոր ղեկավարները եղած են ծէսերը եւ կղերականներու քանադոցը, ճարտարպետին բաժինը եղած է պատմական մասերու վրայ կրօնի պաշտօնէին ցոյց տուած

պարտաւորիչ յարամատուցներուն պատշաճ ներդրանակութեամբ զասուրումը :

4. Բաղախալից եւ ճնշեսական ոճ, որոնք կը վերաբերին հանրային շինութիւններու, ընտանեկան բնակարաններու եւ ուրիշ զմայական տեսակ տնտեսական պէտքերու յատուկ ներքին բաժանումներուն : ասոնք ամէն երկրի մէջ առարբեր ձեւ եւ դասաւորութիւններ ստացան տեղական ասանձնայատուկ պահանջներու եւ սովորութիւններու համաձայն :

Ասոնցմէ դուրս թերեւս ասանձին ճիւղ մը համարուն զինուորական ոճը որ յատուկ է բերդեր եւ մարտիցներ կանգնելու : Հայոց մէջ շատ հետաքրքրական կողմեր ունի այս ոճը, բայց ոչ մէկ մասնազէտ մինչև այսօր չէ շահարգուած անոնց ուսումնասիրութիւնով : Անս այս ստորաբաժանումներն են որ երբեմն հաւաքարք երբեմն իմ անոնցմէ մէկը կամ երկուսը փոխանցուել են մօտ կամ հեռու ճարտարպետական արուեստներուն :

Այժմ համառոտակի քնննքը թէ ի՞նչ աստիճանի ինքնուրոյնութեամբ մշակել են Հայերը ճարտարպետական արուեստը եւ ի՞նչ չափերով օգտուել են այս կամ այն ազգի ստորաբաժանումներէն :

Ասանձին ուշադրութեան արժանի է նաեւ հայ ճարտարպետութեան թիւնը ուրիշ ազգերու վրայ ունեցած ներդրածութիւնները, որոնք որոշ դարերու մէջ աւելի մեծ տեղ կը բռնեն քան փոխառութիւնները :

Ենթարարական ճիւղին վրայ իրբեւ դուռ գիտական նիւթ աւելցող կը սեպման այստեղ խօսել :

Գաղաքային եւ անտեսական ճիւղերու մասին ալ մեր նիւթերը աստու չեն, քանի զիս ընդարձակ չափերով պեղումներ չեն եղած, հետեւաբար պիտի ջանամ եղածը միայն պատկերացնել :

Իսկ կրօնական եւ ղեղարուեստական ճիւղերու վրայ կարելի է ըստ բաւականին ճոխ նիւթեր սալ քաղցով կանդուռ ու կրկականութուն յիշատակարանները եւ վերջին տարիներու մասնաւոր պեղումներէ, որոնք կը յուսամ թէ հաճելի ըլլան պատմական հայ գեղարուեստով հետաքրքրողներու համար :

Բ

ՀԱՅ ԵԿԵՂԵՑԱԿԱՆ ՃԱՐՏԱՐԱՊԵՏՈՒԹԻՒՆ

Որովհետեւ հեթանոս Հայերու մեհնական ոճերուն վրայ տակաւին դրական ոչինչ չկրտեսնք, այդ պատճառով ալ մեր տեսութեան նիւթը պիտի կազմէ այս մասին մէջ հայ եկեղեցական ոճը :

Մինչև հիդ դար ոչ մէկ քրիստոնէայ հասարակութեան մէջ եկեղեցիներու համար մշակուած որոշ ձեւ չկար . ընդհանուր կայծիքը այն է թէ առ հասարակ տեսներու մէջ գանձուած մեծ քանակութեւն բաւականութեամբ կրտեսանային

քրիստոնէից այն ժամանակուան պարզ ու նախաձու ծխակատարութիւններուն, ուր բուրդովն կամայական կերպով կը զետեղուէր ընթրիքի սեղանը եւ հասարակայնիքը սրահի պատշաճութեան համաձայն դիրք կը բռնէին:

Չորրորդ դարէն առաջ այս անորոշութեան գլխաւոր պատճառներէն մէկն էր քրիստոնէութեան ղեկավարութիւնը գրեթէ մշտնջենական հայաժամաքը, միւս կողմանէ նոյն իսկ քրիստոնէական վարդապետութիւնը որ մեղք կը համարէր երկնային անիւթի սատուութեան մը անունով՝ որ խնամարարք յանձն առած էր ստուբին մէջ ծնիլ: Ինքնական փուճ փառքերով զարդարուած տաճարներ շինելը: Մարդք հոգին պէտք էր որ ըլլար Աստուծոյ տաճար: Մինչևեւ իսկ ճշմարիտ քրիստոնէակ անհասին ալ ներքին չէր արչաբարկայն անցաւոր փառքեւ մէջ ապրել: Այս վարդապետութիւնը որ անընդհատ երեք դար իր զարգիլը եւ հետեւողները ունեցաւ, ստակալի անկում պատճառեց ճարտարապետութեան եւ գեղարուեստի, քրիստոնէութեան բազմազան կերկրներու մէջ: Նախ քան 477 դար հազիւ կը յիշատակուին քանի մը մասնաորայէն կանգնուած կկեղեցիներն անուանիք, որոնք այնչափ ողորմելի եւ անշուք կազմած ունէին որ մինչևեւ 577 դար հետքերնին անգամ մնացած չէ:

Կոստանդինոս կայսրը, քրիստոնէութիւնը պետական կրօն յայտարարելէն քիչ յետոյ, փորձեց մինչևեւ այն ատեն պալատուած եւ բաժանուած քրիստոնէակ հասարակութիւնները մէկ քրոջակ տակ հաւաքել, դաւանաբի եւ ծխակատարութեանց միօրինակութիւն յառաջ բերել, որուն հետեւանքը պիտի ըլլար նաեւ կկեղեցիներու ձեւերու մէջ ալ միօրինակութիւն:

Ինչ կեղաւ Կոստանդինոսի ջանքերուն հետեւանքը, այդ իմ դործս չէ քննել, միայն յայտնի է որ բոլոր քրիստոնէաները օգտուելով նորագոյն ազատութենէն, սկսան անթիւ կկեղեցիներ կանգնել կայսրութեան ամէն կողմը: պետութիւնն ալ մեծապէս կ'աջակցէր ժողովրդին այս աշխատութեան կը պատմութիւնէ աւելի քան ութ հարիւր ճարտարապետներ զբաղած էին կայսրութեան ամէն կողմը եկեղեցիներ կանգնելու... եւ 337 թուականէն մինչևեւ 527 թուականը տասնհաւթ հազար կկեղեցիներ կանգնուած էին:

Կոստանդինոս տեսնելով բազմավիժին քրիստոնէից կկեղեցիներու համար ունեցած անմիջական կարիքը, եւ բաւարար չափով կարճ ժամանակի մէջ նորերը կառուցանելու դժուարութիւնները, հրամայեց հեթանոսական մեճանները եւ Basilique բոլորած շինութիւնները քրիստոնէից տրամադրութեան տակ դնել նոր կրօնի անունով սրբապօրծուելու համար:

Յուճական մեճանները առ հասարակ երկար

քառակուսի սրահներ էին, երբեմն արտաքուստ շրջապատուած սեւնապարզ ծածկով, ներքեւ երկայնութեան մէջ ծայրին վրայ (սովորաբար արեւմտեան կողմը) կը դասուէր հեթանոս սատուձոյն գահը: Կային նաեւ բոլորովին բուրքակ ձեւով մեճաններ՝ որոնք եւս ուշ կամ կանոնի նուիրուեցան քրիստոնէական պաշտաման:

Basiliqueները նմանապէս երկար քառակուսի շինութիւններ էին, ներսի կողմը յաճախ երկու կամ աւելի սեւնապարքերով թեւերու (nef) բաժնուած զէպի երկայնութեանը: Այս շէնքերը կը ծառայէին հասարակաց ժողովներու: Երկայնութեան մէջ ծայրին վրայ ունէին շէնքէն դուրս ցցուած կիսաբոլորակ absideներ, որոնք յատուկ էին կամ թաղաւորին եւ կամ անոր փոխանորդող ժողովի նախագահին:

Այս քանի մը տեսակ շինութիւնները մէկ անգամէն շինողունուեցան ծխակատարութեանց ձեւերու մասին եղած նախնական տարբեր առաջարկներու պատճառաւ: Երբեմն երկար տեւեց, սակայն հետզհետէ ամէն տեսակ ձեւերն ալ ընդունուեցան: Միայն Basilique կիսաբոլորակ abside վերջնական յաղիմանակ տարաւ ամէն ձեւի կկեղեցիներու արեւելեան կողմին վրայ, հաւանականաբար 577 դարու սկիզբին:

Եկեղեցիի մէջ պատարազի սեղանի պատշաճ տեղը միայն տարբեր ուղղութիւններու վէճերը մինչևեւ 777 տեւեցին: Անոնք որ շէնքին արեւելեան կողմին վրայ սեղանը յարմար կը տեսնէին՝ մէկ անգամէն ընդունուեցան պալիլիներու ձեւը գրեթէ առանց կարեւոր փոփոխութիւններու: Իսկ որոնք որ կեդրոնական սեղանի ուղղութեան կուսակիցներ էին, անոնց համար աւելի պատշաճ էին մեճանները մասնաանոց բոլորակ ձեւով հղանները: Կեդրոնական եւ արեւելեան կողմի սեղաններու մրցումին ժամանակ աւելցաւ նաեւ խաչաձեւ յատակագիծը որուն մէջ կը պատշաճէր սեղանի երկու ուղղութիւնն ալ:

Բուն պալիլը ձեւը իր բոլոր համաչափութիւններով մշակուեցաւ արեւմտեան քրիստոնէից մէջ եւ նոյն ձեւով ալ կը շարունակուի մինչևեւ այսօր:

Արեւելքի մէջ ապսիսը միայն ընդունուելով մնացած մասերուն մէջ տարբեր համաչափութիւններ երեւան կկու, որոնք շատ հետեւ են պալիլըներու յսակութենէն: անշուշտ ենթարկուեցան ուրիշ տեսակ մը հանրային շինութեանց ձեւերուն, որոնք սարածուած էին արեւելեան պատուութեան երկիրներուն մէջ: Կեղեցիքը դարու սկզբին Կ. Պոլսոյ մէջ կանգնուած Ս. Սօփիա կկեղեցիին գրեթէ հաւասարակողմ քառակուսի ձեւով դժուար է համեմատել պալիլըներու հետ բացի կիսաբոլորակ ապսիսէն:

Այժմ դառնանք Հայոց կկեղեցիներուն

որ մեր գլխաւոր նպատակն է, որ պիտի տեսնենք այս տեսութիւնները աւելի լուսարանող իրողութիւններ :

* *

Բովանդակ Հայաստանի մէջ նախ քան ճիշդ դար կանխուած ըլլալը փաստացի նաստատուած եկեղեցի չունինք, ամենահին համարուած է Էջմիածնի կաթողիկէն է, Վահան Մամիկոնեանի ձեռքով վերաշինուած ճիշդ դարու կէսէն յետոյ (1880ին) :

Ընդունաբալէս ընդունուած կարծիք է թէ Վահան Մամիկոնեան որպէս որ ի հիմանցքան զից ևս վերաշինեց Էջմիածնի կաթողիկէն, սակայն Տրդատի և Լուսաւորչի օրով շինուած սաճարին չափն ու ձևը անփոփոխ պահեց :

Քանի մը պատմաւեանքով այս կարծիքը նաստատութիւն չի գտնիր, որովհետև սպացոյցներ չկան պակաս որ Վահան Մամիկոնեան նախնական ձևը փոխուած մէջ խցճարելու պատճառ մը չունենայէն զատ, նոյն իսկ իր շինած ձևն ալ պահուած է յետագայ ժամանակներու մէջ : Իբրև Մար-Արտաշատ ու շատ ուշ ժամանակ ստացաւ այն նշանակութիւնը ինչ որ լինի կը վերազոյցէր անոր, Վահան Մամիկոնեանի ժամանակ կաթողիկոսական արժողարդէն վաղուց Գուրգի փոխադրուած է, և նա ոչ թէ իբրև Մար-Արտաշատ այլ իբրև զգնացող գործ նախնաց իւրոց (*) հող սարաւ վերաշինելու :

Աւելի արտեստադիտական այսպիսիներու վրայ պիտի հիմնուի իմ կարծիքն քան պատմական, թողնելով այս վերջինը իբրև երկրորդական նշանակութիւն ունեցող փաստ :

Վահան Մամիկոնեանի շինած Էջմիածնի կիսարժողակ վերջաւորուած թեւերով խաչաձև յատակագիծ ունենալը անվիճելի է : Բայց ի ներքուստ միայն նկատելի էր խաչաձևը, արտաքուստ պարզ քառակուսի էր առանց գուր շեշտուած ապիսիսերու (Այս մասին տեսնել իմ «Էջմիածնի հնագոյն ձեւերը» անուկով աշխատութիւն) Այսօրուան ձևով խաչաձևը 7րդ դարուն մէջ ստացած է Էջմիածնի յատակագիծը :

Լուսաւորչի շինած եկեղեցիին խաչաձև յատակագիծ ունենալուն վրայ պատմական փաստ չունենայէն զատ եթէ եկեղեցական ձարտադրակտութեան ուղիով ճանապարհով զննենք, աւելի շատ հերքող փաստեր կը գտնենք :

Ուանք Էջմիածնի այսօրուան ձևը Լուսաւորչի վերադրուած տեսիլքէն հանուած կը համարին (1), բայց այդ տեսիլքի նկարագրու-

թիւնը թերևս համեմատի այսօրուան ներքին կողմէն չորս մեծ սիւներով գմբէթաւորալ ձևին, սակայն ընդհանուր յատակագիծը խաչաձև ևն խաչի նման ոչ մէկ հիմ չունին Այս օրուան ձևը, հիմնուելով գիտական հետազոտութիւններու վրայ, ոչ մէկ քրիստոնեակ երկիրներու մէջ էք կարող գոյութիւն ունենալ ճիշդ դարին առաջ :

Ի հարկէ ցանկալի էր որ հաստատուէր թէ Լուսաւորչին է կրած խաչաձև եկեղեցիներու ստալին հնդկանից ևս հայկական խաչաձև ոճը իբրև աղբիւր ծառայիչ էր բոլոր քրիստոնեայ սպայ խաչաձև եկեղեցիներուն Բայց սա արդէն անհիմն ենթադրութիւն մ'է :

Միայն սէտք է նկատի ունենալ պարագայ մը այսպիսի ուսումնասիրութեան համար, որ ըստ իս վերջնական լուծման կարծա է, եթէ թերևս լուծուի ի նպաստ հայ ձարտադրակտութեան :

Ամենուին կասկած չիկայ որ Վահան Մամիկոնեանի շինած խաչաձևը բոլորովին նորութիւն էր Հայաստանի մէջ ևս թերևս ստալին օրինակը, սակայն այդ նորութիւնը հնդկանիցութիւն էր թէ ընդօրինակութիւն ու բոլոր այդպիսի ձարտադրակտութիւնն : Սա արդէն վիճելի է :

Ճիշդ է որ հրդ դարուն Կոստանդնուսի ձևըով շինուած խաչաձև եկեղեցի մը կը յիշատակուի 4 Պոստյ մէջ, թէև այդ եկեղեցին Յուստինիանոսի օրով մեծ փոխութեանց ենթարկուած է ու անկից յետոյ գոյութիւն ալ երկար պահած է : սակայն այսօրուան վեհապետ Ս. Մարկոսը նոյն խաչաձև ճիշտ ընդօրինակութիւնը կը համարուի : Եթէ իրօք Ս. Մարկոսի եկեղեցին ձևը ունէր Կոստանդնուսի շինած ևս յետոյ Յուստինիանոսի նորոգած 4 Պոստյ առաքելոց եկեղեցին, այն աստի սէտք է գիտնալ որ Վահան Մամիկոնեանի շինած խաչաձևը, ճշտակով ևս գաղափարով անհունապէս կը զանազանի 4 Պոստյ առաքելոց եկեղեցին : Վահան Մամիկոնեանի ձևը միջին 5րդ դար ոչ մէկ երկրի մէջ գոյութիւնը հաստատուած չըլլալէն զատ անոր 7րդ դարուն մէջ փոփոխութեանք ստացած ձևն ալ շատ հարուստ էր արհեստան և նորաւային քրիստոնեայ երկիրներու մէջ : Քաջով Լուսաւորչի ժամանակ հիմնուած սաճարին, այնտեղ ոչ պարզիլի կարող էր շինուիլ, ոչ absidներ, եւ ոչ ալ խորան ու գմբէթ : Ահա թէ ինչն է :

Պատմական իրողութիւններու հետեւելով կը տեսնենք որ արդէն քրիստոնէութիւնը ընդարձակ ծառայ ստացած էր Հայաստանի մէջ, և հաճաճաքի թիվեւորութեան պատճառաւ աւելի ամուր հիմ քանիցով կարողուած էին եկեղեցիներ և եկեղեցական վարչութիւններ :

Բայց ինչ որ ալ ըլլալ քրիստոնեայ Հայոց եկեղեցիներուն ձևը Տրդատի քրիստոնէութիւն ընդունելէն առաջ, յայտնի բան է

(*) Մամիկոնեաններ ինքզինքներ Պանիպոլիսի ցեղ կը համարէին իբրև Լուսաւորչի սերնդ :

(1) Ագարանդեղոս. Տիկիսի 1909, երև 381—887 :

թէ 300—303 թուականներուն, զհնու զօրութեամբ ճնշուեցան հեթանոս Հայերը եւ անոնց ձեռքէն մեհնանները առնուելով եկեղեցիներու վերածուեցան (1) զուս էջի՛թածինը հիմնարկուելէն շատ առաջ՝ Ուրբմն կ'ըմբանէին հիմնարկութենէն գտնէ մէկ երկու տարի առաջ մեհնահարն ձեւը սրբազօրծուեցաւ Հայոց քրիստոնէական եկեղեցիներու համար, Հետեւաբար մեհնանները սրբազօրծող Հուսուորէր պատճառաւ չուշէր իր հիմնարկած տաճարին համար տարբեր ձեւ ստեղծելու։ Եւ ինչ ձեւ կարող էր ստեղծել չհնք կարող ըսել պազիլի՛ն, որովհետեւ այդ տեսակ չհնք Հայաստանի մէջ զոյաթիւն չուշէր եւ Հայերը գաղափար իսկ չէին կարող ունենալ անոր ձեւին վրայ։

Առ նուազն 13-21) տարի անցող էր Հայաստանի մէջ քրիստոնէութիւնը պետական կրօն հռչակուելէն յետոյ երբ Կոստանդնուսն ուսն հետեւեցաւ Տրդատի օրինակին, եւ հետզհետէ քրիստոնէից արածաշրուծեան ասկ զրաւ հեթանոսական մեհնանները եւ պազիլի՛ն ըսուած շինութիւնները՝ կեկեղեցիներու փոխարկելու համար։ Մինչևս այդ ժամանակ ոչ մէկ կապակն չէ կարող ըլլալ որ Հայերը արդէն ուշէին օրինուարապէս կաղձակերպուած եկեղեցիքի համար ալ որոշ ձեւ։

Նսուս եթէ ի նկատի ունենանք որ արեւմուտքի մէջ ալ շատ դիւրութեամբ չընդհանրացաւ պազիլի՛ք ձեւը, այն ատեն դժակաւորքին պիտոյ հետեւցընենք որ անոր ներքոթըծութիւնը մինչևս Հայաստան հասնելու համար շատ ատրինը հարկաւոր էին։

Արեւելեան կողմէն վրայ սեղանը դրուելու ուղղութեան հետեւորներուն համար էր որ պազիլի՛քի կիսաբոլորակը շատ յարմար էր։ Քայց այս ուղղութեան վերջնական յարկանակը Փոքր-Ասիոյ սահմաններուն մէջ տարած չըլլալուն մեծ պայտոյց է Գր. Նազիկազդի իր հայրենի երկրին մէջ 4րդ դարու կէսէն յետոյ շինել տուած եկեղեցիքն, որուն մէջ պատարագի սեղանը չէնքին կեղտոնին վրայ էր։

Արեւմտեան եկեղեցիներու մէջ մինչևս Բ. Տիկղերական ժողով՝ ծիսակատարութեանց վերաբերեալ խնդիրներ գրեթէ չէին յարմարուած։

մինչևս այն ատեն զազաւծ էին զուսանարանական վիճելով։ Այս վիճելուսն փոքր ի շատէ խոսողներէն յետոյ պէտք է փնտռել իւրաքանչիւր կեկեղեցիներու ներքին բարեկարգութեանց եւ ծիսակատարութիւններու մասին մշակուած օրէնքները. սեղանի կամ պատարագիլու ձէթի խնդիրը որ սակի ծիսակատարութեան կը վերաբերի՝ քան զուսանութեան, հետեւաբար այս հարչուով մինչեւ անոր փոքր ի շատէ որոշ եւ մթորեակ ձեւ ստանալը արդէն Յրդ դարուն կը մտնեցընէ մեզ։

Ուրեմն պարտագլայէս կարող ենք ըսել որ, մինչև սեղանի տեղի եւ կամ արեւելեան կիսաբոլորակ խորանի վէճեր ծագելը, եւ երկրորդ տարինը ծծուելով ո եւ է որոշ լուծուած ստանալը, արդէն Հայաստան ունէր այդ ծիսակատարութեան համար ալ անկաւ մշակուած ու հաստատուած օրէնքներ։ Եթէ արեւելեան կիսաբոլորակ ալսլիքին Հայաստան հասնիլը Յրդ դարու սկզբին ալ համարինք, հարկւ թէ մէկ անգամէն Հայերը թողէին իրենց լուսաւորացող կեկեղեցական ձեւը եւ յսնծն անտէին օտար նորութիւն մը մտնել իրենց եկեղեցիքին մէջ։ Անշուշտ երկար ժամանակ հարկաւոր էր ընդհանրանալու համար։


Ի հալիք Վահան Մամիկոնեանի չորս ապսիսներով խաչաձեւ եկեղեցին չէր կարող մէկ անգամէն երեւան եկած ըլլալ նախքան իր պարզ նախատիպին ունենալը։ հաստակատարար անկէց առաջ մտած էր արեւելեան ապսիսը Հայոց մէջ (քայց ոչ Յրդ գարէն առաջ) որուն հետեւեցաւ չորս ապսիսով խաչաձեւը՝ բացի գեղեցկութենէ եւ վախճանութենէ նսեւ քրիստոնէական խորհրդանշանի մը նմանցուելու բացարձակ պատճառաւ։

Այժմ հետաքրքրական է գիտնալ թէ ինչ ձեւ ունէին Հայոց մեհնանները, որոնք լուսաւորէր ժամանակ փոխարկուեցան եկեղեցիներու եւ լուսաւորչաշէն էմբանին ալ նոյն ձեւով կանգնուած ըլլալը հաստակուն կը համարինք։ Այս մասին հաստատու ետեղեկութիւններ չեկան, սակայն պատմական հատուկապէս տեղեկութիւններ եւ քանի մը հին յիշատակարաններու ուսումնասիրութիւններ մեզ կը շատցնեն բուսական որոշ եզրակացութեան։

Նախ քան քրիստոնէութիւն հազիւ թէ Հայեր կրակապաշտ եղած ըլլային, բոլոր տեղեկութիւններ կը հաստատուն որ յունական դիցապատմութեան մէջ տեսակն էր գարգացած Հայաստանի մէջ մանապէս հեթանոս կրօնի վերին թագաւոր Տրդատը, ոչ միայն յունական դիցապատմութեան ջրմը հետեւող էր (1) այլ եւ կը

(1) Փաստոս Բիւզանդացոյ Պատմ. Հայոց, Ա. Պետերբուրգ, 1883, Գ. երես 7: « Կանցի այսպէս իսկ սովոր էին եպիսկոպոսն հայոց, հանդերձ քաղաւտօրն եւ մեծանեմօսն, ճախարատօք է նախարհականք բազմութեանք պատեն զեմքն սեղիս որ յաւաջ էին սեթի պատկերացն կոնց եւ ապա յանուն աստուածութեան սրբեանք եւ եղեն ռուճ աղօթից եւ սեղի ուխտից անեմայն ումեհ ք: Ազարանգեղոս - Տիկիս 1909, երես 400—412: « Աւուոյ պնտմեհե խորուուրց հասանութեան քնդ քաղաւտիքն եւ քնդ իշխանան, ճախարատօքն եւ զօրօմ հանդերձ վասն յապաշտանքն հասարակայց, հակել կոմանել, բաւնալ զպայակալութեանքն ի միոյ ի բաց կորուսանել « ...»

(1) Ազարանգեղոս, Տիկիս 1909, երես 31: Եթէ ոչ անուեցոս յանն ղիցա պատօս մասուցանել, մանաւանդ այսմ մեծի Անահայ սիկնոս որ փառէ է ազգիս մերոյ եւ կեցոցից, զոր եւ քաղաւտր անեմայն պատենն, մանաւանդ քաղաւտն Յունաց»



Յոսօկազիմ Տիփոյի տանախիմ (կանգնուած Յ. դարուն)

ցանկար որ ամէն կարգ կանոն, ծէս ու պաշտամունք այնպէս կատարուէր իր երկրին մէջ որպէսին ինք տեսած էր Յունաց աշխարհին մէջ(1):

Անտարակոյս յունական կրօն ունեցող ազգին մեհակներն ալ յունական մեհակներու որոշ նմանութիւնը պիտի ունենային եւ կամ՝ քննչպէս սովորաբար կը պատահի երկու ուժեղ տարրեր հոսանքներու ենթարկուած ազգերու, թերեւս խառն սասանական ազդեցութիւնով:

Այս ենթադրութիւնը մեծապէս կ'արդարաշայ Երզնէի եւ Երզնէի գարեբէն մեզ հասած յիշատա-

կարաններու մանրագնէն քննութեամբ, որոնք կը գտնուին Արարատեան նահանգին մէջ, ըստ բաւականի պահած իրենց նախնական վիճակը:

Այս հնագոյն յիշատակարաններէն մէկն է Տիփոյի եկեղեցին, որուն յատակագիրը կը դնեմ՝ այստեղ իբրեւ նմոշ բաղդատութեան համար:

Արեւմտեան դրան վրայ եղած կցկտուր արձանագրութեան մը կ'երևայ որ, այս եկեղեցին շինած է Սահակ Կամսարական անունով իշխան Վր Երզնէի գարու վերջին: Սակայն արուեստագիտական քննութիւններ շատ պարզ ապա-

(1) Ագաթանգեղոս. Տփիսիս, 1909, էրես 74: Ամենայն ո՛ր զիտացէ ի մերոյ ճրամանացս առ ձեզ զի վասն ձեր շինութեան իմ հոգացեալք, զի յորժամ էամ մեք ի Յունաց աշխարհին՝ տեսանէամ անց զնոցապարճութիւն քաղաւորացն, ի հոգալ ընդ շինութիւն իւրեանց աշխարհիմ, ի պատուէլ զբազինս դիցն աւետանոց շինուածովք եւ սպանդիւլ զոնիցն

Եւ երեւիլի պատարագացն ըմտայիւլ եւ զունակ զունակ նուիրօք եւ ի պտոցոցն յամենայնէ վամենայն եոցա մատուցանելով, եւ քերմտանոցն ետալ զեռալ պատեամանն տեղացուցանելով եւ զարդուն զարդարելով եւ զերեւելի զնոյսյալ զանցոց դիւմ մեծարելով :.....

ցոյցներ կուտան որ, Սահակ Կամարական այդ եկեղեցին ոչ թէ ի հիմնէջ նոր շէնքեր է, այլ ի՞նչ գարէն առաջ գոյութիւն ունեցող ուրիշ եկեղեցիի մը վրայ կարեւոր նորոգութիւններ եւ փոփոխութիւններ կատարած է:

Յատակագծի ամբողջութեան մէջ երեւցած սեւ գոյնով շրջագիծը, նախ քան Սահակ Կամարականի նորագիւր եղած ձեւն է որ հաւանաբար զարձակ եկեղեցի էր ի՞նչ գարու սիւղերին, գուցէ անկից ալ առաջ, բայց ինչպէս կը տեսնուի առանց կիսաբարձրակ խորանի կիսաբարձրակ խորանին տեղը կը բռնէ ուղղանկիւն նեղ խորշ մը, որ կարծեցնել կուտայ թէ Հայոց մէջ նախ քան ի՞նչ գարու կէտը ընդունուած էր արեւելեան սեղան եւ այդ խորշը սեղանի յատուկ էր Այս ձեւը անգամ մը եւս կուգայ ասպացոյցանելու որ նախ քան ի՞նչ գար էջմուշոցի մէջ ալ չէր կարող կիսաբարձրակ ապստ գոյութիւն ունենալ, որովհետեւ բարձր Հայոց եկեղեցիներու քննութեամբ պարզ կ'երևայ որ ամէն գարու ամէն ոճի եկեղեցիներ միշտ մեծ մասամբ հետեւողութիւն եղած են էջմուշոյն: Դ՛ր գարուն շինուած էջմուշոյն յատակագծի ձեւը ունին, թերեւս այս վերջինն ալ ունէր իր նախատիպը Հայոց մէջ, եթէ ներսէս Երնուղն էր որ այսօրուան յատակագծին վերածնէ:

Տիկորի եկեղեցիին յատակագծին մէջ երևցած սեւ գոյնով շրջագիծն ալ այդ շէնքին ամենանախնական ձեւը չէ. անոր ամբողջութիւնը ունենալու համար պէտք է երեսակայնք նոյն լայնութեան վրայ աւելի երկար շէնք մը ուղիղ քառակուսի, և փոխանակ չարս ներքին սիւներով վեց սիւներով կամարակապուած սրահ մը, առանց գմբէթի:

Ոչ որ թող առանց ասպացոյցի չի համարի բնած, դեռ կան ճիշտ նախնական ձեւով նմանորինակ շէնքեր, որոնք յատակագծիցը այստեղ առաւ ներառողութիւն չունին. բայց թուեմ անոնց մէկ քանին: Արարատեան նահանգին մէջ Քասաղի եկեղեցին, Երիզկի մէջ Երեւոյթի եկեղեցին եւ Օծունի (**) եկեղեցին են. վն. ասոնք ամէնէն ալ պահած են վեց սիւներու վրայ կամարակապ յատուկութիւննին առանց գմբէթ ունենալու:

Տիկորի եկեղեցին շատ բան լուսարմենց, ևն ծառայեց իբրեւ դուռ մը ուրից կ'անցնուէր դէպ ի նեխմտտական աշխարհ Անվրէպ փաստեր երեւցան Տիկորի ուսումնասիրութեամբ որ նոյնօրինակ շէնքերու գոյութիւնը կը հասցնէին մինչև Յ՛ր գար, յորում եթէ քրիստոնէութիւնը մեծ ծառայ ստացած էր, այնու ամենայնիւ քանի որ դեռ բոլորովն պատու կուտ ալ չէր, հետեւաբար այս մեծ և հոյակապ շէնքեր չէին կարող քրիստոնէական տաճարներ ըլլալ (**): Ամենայն հա-

ւանականութեամբ այդ խորշ շէնքերը իրենց կատարելալ միօրինակութեամբ Հայոց հեթանոսական մենեաններ էին:

*
**

Հայոց եկեղեցիներու ձեւերը առաջին անգամ օտար ազդեցութեան երկնարուած կ'երևին ինչ գարու սիւղերուն: Մերոժմանի էջմուշոյնը քանդիկէն յետոյ վերաշինուածը շատ հաւանական է Տիկորի սեւ գմբէթով ներկայացուած յատակագծին ձեւն ունէր, որուն անմիջապէս հետեւեր է ապստիտ յաւելումը որ հռոմէական պարզիկի միակ յատկանիշն է:

Ինչպէս կ'երևի ապստը ուղղակի Հռոմէն եկեր է Հայաստան՝ ճանապարհին իր հետքերը թողելով կիլիկիոյ մէջ, և հետո բերեր է միւս ժամանակ օրիշ ազդեցութիւններ ալ որոնք միմիայն հռոմէական նախնական եկեղեցիներու ձեւերուն յատուկ են. ինչպէս արեւելեան կողմէն դէպ ի հիւսիս և հարաւ դուրս ցցուած թեւեր, որոնք մէջ կը բովանդակուին աւանդատուններ և արտաքին նակարը շրջապատող սիւնապարզ ծածկոյթներ, ինչպէս կը տեսնուի Տիկորի եկեղեցիի յատակագծին թուլս գոյնով Սահակ վանապարհակի յաւելումները ցոյց տուող մասերուն վրայ, Հռոմի մէջ Յ՛ր գարուն շինուեցաւ ճիշտ նոյն ձեւով Ա. Պատիսէս բնած եկեղեցին և կ'ը դարուն նախկին Ա. Պետրոսը: Ասոնց շուրջը թէ էւ կը պակսի սիւնապարզ ծածկոյթը, սակայն մեծ հաւանականութիւն կայ անոնց գոյութեան իբրեւ անմիջական ազդեցութիւն յաւանական մենեաններու: Այս ձեւի ուղիղ ազդեցութեան տակ կազմուած են Երեւոյթի նախկին շինութեան վրայ եկեղեցիի փոխարկման համար կատարուած յաւելումները:

Արտաբնատ սիւնապարզ շուրջանակի ծածկոյթներ որոնք ամենայն հաւանականութեամբ սկզբնական եկեղեցիներու մէջ հեթանոսաց գաւթիներ էին, լուսաւորչալէն եկեղեցիի մէջ գոյութիւնը կամ բացառութիւնը կարելի չէ հաստատել. բայց Վահան Մամիկոնեանի շինածին շուրջը գոյութիւն ունենալուն համարիչ ասպացոյցներ երեւցան վերջեւս, ասոնք քանզուեր են Դ՛ր գարուն ապստիտները դուրս հանուած ժամանակ:

Օտարաճատ ապստը Հայոց մէջ թէ էւ մըշտնորինապէս ընդունուէր է, սակայն անոր հետ միաժամանակ եկող արեւելեան կողմէն դուրս ցցուած թեւերու և արտաքին սիւնապարզ ծածկոյթներու ոճը շուտով վերջ գտեր են: Դ՛ր գարուն առանց բացառութեան այլևս չեն երևիր այդ ոճերը: Նոյն րակ հեթանոսաց գաւթի Նշահակութիւնն ալ կորուած է Հայոց մէջ Դ՛ր գա-

(*) Օծունի եկեղեցին եւ դեռ ամենք չեն տեսած, բայց արժանաբաւ մարդիկ կը վկայեն անոր այս յատկութիւնը:

(**) Այս մասին մանրամասն փաստացի ասպացոյցներ

ալու համար յօդուածիս սահմանք ցաւ նեղ է, բայց շուտով լոյս կը տեսնու ամենաճ աւթաւստիւն Տիկորի մասին ուր մանրամասն երեկայացուցած եմ բոլոր փաստերը:

բնն մինչև 129 դար, այս երկար շրջանին մէջ ոչ մէկ եկեղեցի չենք գտներ Հայոց մէջ որ յատկապէս շինուած նեթմանուաց գաւթիմ ունենայ: Ինչպէս կ'երևի յետագոյն պատմական վկայութեան մէջ, Արևմուտքէն աւելի արատախա՛ Հայերը չեն ուզիր նստաբնակի: «Մի ո՛ր յերխալսայից» թ' ժամանակ եկեղեցիներ գուրս ելլելու համար սամառուած օրէնքին, այդ պատճառով ալ գաւթիմներ շինելու պէտք չէ գրագուր: Երբ 11 և 129 դարերուն այդ օտարամուտ սովորութիւնը վերադառնի Երեւելք, և Հայոց մէջ, այս անգամ ալ միևնոյն ընդգրգող դերքն են բնեւծ Հայերը, և որպէսզի «Մի ո՛ր յերխալսայից» թ' ժամանակ դուրս ելլելու չի պարտաւորին, ամենեւին եկեղեցիի մէջը չեն մտեր, առ հասարակ հաւաքուեր են գաւթիմ մէջ, ուր իբրև ոչ եկեղեցիին անսխալական մաս, ունեցած են անպատշաճ վարմունքներ ալ, որով գայթակհութեանց տեղի տուած են: Այս երևութիւն վրայ դասուեցած, ներսու Լամբրտեացին ստիպուել և երկար ճառ մը գրել (1) եկեղեցիի գաւթիմ և խորհուրդի նշանակութիւնը բացատրելով և հանդէպ այդ նուիրական օրէնքներու ժողովրդին պարտականութիւնները ընդգծելով:

Ուշաձևև յատկագծի Հայաստանի մէջ երեւան զայով հանդերձ նախասնդք քտակուել երկար ձեւերն ալ միաժամանակ պահուած և անսխալատ շարունակուած են մինչևև վերջը տաննց արտաքին համաշարութեանն երու մէջ փոփոխութեան ենթարկուելու, այսինքն իրենց լայնութեան և երկայնութեան համար աւանդաբար ընդունուած ներդաշնակութեան մէջ: Եթէ փոփոխութիւն մը կայ, այն ալ փոխանակ վեց սիւներով ներքին կամարական ձեւին շորս սիւներով գմբէթաւոր եղած են Յ9 դարուն վերջերը, որոնք կը սրելցնեն այս շրջանին մէջ Լուսաւորչի տեսիլքով նկարագրուած ձեւը բաս ամենայն որոշ մանրամասնութեամբ:

Բոլորովն բոլորակ եկեղեցի Հայոց մէջ առաջին անգամ կ'երևայ Ձուարթնոց եկեղեցին 79 դարուն: Անկէջ առաջ բոլորակներու կամ բազմանկիւններու գոյութեան մասին հաստատ ոչ մէկ տեղեկութիւն չ'կայ:

Եթէ հիմունքն պատմական վկայութեան մը վրայ, պէտք է որ հուսաւոր լի՛նք Եթէ բոլորակ կամ բազմանկիւնի եկեղեցիներ չկային, սակայն պէտք էր որ գանուէին մկրտարաններ, բաս Արևմուտան սովորութեան, ուր ընդունուած միակ ձեւն էր մկրտարաններու համար բազմանկիւնին կամ բոլորակ: Այս ալ ամենայն հանանկանութեամբ գարծեալ Յ9 դարէն սկսած որ միակ թուականն է թէ՛ կրօնական և թէ՛ արուեստական ոճերու ներգործութիւններուն Հայոց վրայ(2):

Բազմանկիւնի և բոլորակ ձեւերն ալ օտար են Հայաստանի մէջ. թէև սկզբնական ծագումն համար կամանակներն համաձայն չեն որ յունական գաւթիմէն սկսած ըլլայ, կարծողնք ալ կան որ նախ քան Յունաստանը Ախիոյ մէջ ծագուէ առաջ ըլլայ. բայց առ այժմ, գոնէ միջի ծանօթ բոլորակ կամ բազմանկիւնի յիշատակարաններու ամենահինները Յունաստանի և Հռոմի մէջ կը գտնուին. իբրև քրիստոնէական եկեղեցի ալ կարելի է նախատիպ համարել Հուսի Ս. Ստեփաննոսը, Բանթէնը և ուրիշ կարգ մը նմաններ:

Ներսէս Գ. Եննող Արևմուտքէն բերաւ Ձուարթնոց բոլորակը, այս կամօղիկոսը ինչ-իր գաղափարներով այնպէս ալ իր ճաշակով առանձին տեղ բունը էր հայ կամօղիկոսներու շարքին մէջ: Դեպի քաղկեդոնականութիւն ունեցած ձգտումով, լուսաւորականութիւն և քաղկեդոնականութիւն իրարու մէջ ձուլուել ջարտերուս նեւ միաժամանակ ուզիր է նաև այդ երկու զաւանութեան եկեղեցիներն ալ միևնոց մէջ ձուլել. յիբաւի, եթէ առաջինն մէջ բուրովին չէ յաղողը, երկրորդին մէջ արդիւնքը հրաշայի է. անոր ճարտարապետը հայկական նուիրագործուած խաչաձևեր յունական բոլորակին հետ ներգաղանկորէն պատշաճեցնելու համար արտակարգ յանդգնութեան հետ եղական հանճար ի գործ գրեր և ի մեծ գարմացումն այսօրուս մեր գիտական աշխարհին:


Ձուարթնոցի մէջ պատարագի սեղանն գրուած տեղն ալ հայ եկեղեցական ոճին բոլորովին անսովոր է, մասնաւոր հետաքրքրուել է այն տեսակետով որ կեդրոնական արարանով եկեղեցիներու հետեւողութիւն ցոյց կուտայ. թէև սեղանը ճիշտ կեդրոնին վրայ չէ, սակայն արեւելեան պատեն ալ շատ հետու կը մնայ՝ իր ետեւը թողելով ժողովրդեան բաժին: Աւելորդ է բնի թէ հայ եկեղեցական ճարտարապետութեան մէջ ընդհանուր ուղղութիւնն այսպէս մեծ չեղուէ և օտար ներգործութիւն Ձուարթնոցի վրայ ներսէս Գ. կամօղիկոսի քաղկեդոնիկութեամբ միայն կարելի է բացատրել:

Առանձին հետաքրքրութեան արժանի է Ձուարթնոցի կեդրոնին վրայ եղած մկրտութեան գեանսփոր առաջանք: Ինծի կը լիւրի որ այս ոճը Արևմուտքին ալ անսովոր էր, որովհետև Արևմուտքին մէջ չի մկրտուած մարդ եկեղեցիին մէջ մտնելու իրաւունք չունենայու համար նախապէս մկրտարանները չիցեցին նախագաւթիմի մէջ. ուր հեթմանոսը մկրտուելէն յետոյ կարող էր մտնել բուն եկեղեցին. իսկ վերջը չիցեցին առանձին մկրտարաններ եկեղեցիներ բոլորովին դուրս և որոշ շարիով ալ հետու: Ինծի տակաւին անմանօթ է արեւելեան թէ արեւմտեան հին եկեղեցիներուն մէջ կեդրոնին վրայ մկրտարանով եկեղեցի:

Մասնաւորապէս Հայոց մէջ անուշեւի գագաւորչի և մկրտարաններուն կամ մկրտութեան աւագաններուն ձեւն ու տեղը: Ես կը կարծեմ որ

(1) Մեղնի Ներսէսի Լամբրոնացոյ Տարանի Եպիսկոպոսի Խորհրդաձուրթից Ի կարգ եկեղեցոյ և մեկնութիւն խորհրդայ պատարագից, Վեների, 1847, էրես 21—40:

(2) Տեսնել յաղող ծամօրութիւն:



Յասակազիմ Զուարթնոց եկեղեցիի (սինուած Է. դարուն)

Հայոց մէջ առանձին մկրտարաններու սովորութիւնը ընդունուած (1) և պահուած է երկար ժամանակ, հաւանօրէն մինչև 13—14դ դարեր: Այս մասին շատ օգտակար կ'ըլլայ պեղել Անիի մէջ գտնուող թագմաթիւ մանր բոլորակ եւ բազմանկիւն եկեղեցիներէն մէկ քանին, որոնցմէ շատերը կը գտնուին մեծ եկեղեցիներու մտօտիկ: Մայր եկեղեցիի հարաւ-արեւելեան անկիւնի մօտ կար ութանկիւնի փոքր մատուռ մը, որ

կարելի է թէ Մայր եկեղեցիի մկրտարանն էր 1892-93 թուականներուն է բոլորովին փրած այս մատուռը:

Հաւատացներ կան որ կարսի Առաքելոց եկեղեցին մօտ կար փոքր ութանկիւնի մատուռ մը, որուն յատակին վրայ գետնափոր շինուած կար խաչածե աւազանի նմանող փոս մը սրբատաշ քարերով շինուած:

Հաւանականաբար 7դ դարու Հոնիփսիմէի եկեղեցին առաջին օրինակը եղաւ չօրսէ աւելի ապստամբով եկեղեցիներու: 10դ դարէն սկսած արդէն սովորական դարձած երեւոյթ է վեց, ութը և աւելի ապստամբով եկեղեցիներու սօք, որոնցմէ ոմանք արտաքուստ ութանկիւնի կամ թագմանկիւնի ձեւի տակ ծածկուած են, ոմանք ալ բոլորչի ձեւով որչաւուած են զրօսէն:

(1) Ստիբեբ Հայկական. հաս. Բ. Պատմ. վասն Սրբոյն Մահակայ հայրապետին և Մեսրոպայ վարդապետին: Վ.166-թիկ 1853, երես 81: Եւ գտնաւոր աղօթիցն՝ յորս սուրբ եւ աստուածընկալ սեղանն է մասսաւայ, յորչ վերայ կատարի մեղաբարձի և կենդանաբար խոհուրդ մարմնայ և արեան ապրեցուցչին մեջ սեառն՝ ըստ արժանի բաւականութեանն զարդարուն պահեսցն անխափան յուցմամբ և ինկարկութեամբ. և պարսպակ բաղաբոմով, և մեծ ի օմ մկրատունսն օրնեսցին, և անդ, որպէս և սովորութիւն իսկ է և յայսն՝ ի ճնին կանգնեցի աւազան մկրտութեան:

313- ԳԵՂԱՐՈՒՆԵՍԱԿԱՆ ԶԱՐԲԱՐԱՊԵՏՈՒԹԻՒՆ

Հայոց նախարրիտաննէական ճարտարապետութեան ըստ ամենայնի գարգացած վիճակ մը

ունենալուն վրայ են, հողէն դուրս հեծանոսական շրջաններէ մնացած հատուկորոք բնկորներու նկելի պարզ և մանրամասն պատկեր մը ունենալու համար պէտք է պատուել բազմազարեան հողակոտոր, ուր թաղուած են գեղարուեստական յիշատակարաններու փայտակներ:

Վասպուրականը, Տարսուզ և մասամբ Միջագետքը պատմական հայ գեղարուեստի այնպիսի աշխարհներ են, որոնցմէ քաղուելիք արդիւնքը մեր պատմութեան առաջին գլուխները պիտի կազմէն: առանց այս գաւառներու խոշորութեան միշտ թերի կը մնան ուրիշ տեղերու վրայ կատարուած բոլոր հնագիտական ուսումնասիրութիւնները:

Արարատեան նահանգին մէջ, ուր աւելի քիչ քան կը սպասուի հեծանոսական շրջանէ քան Վասպուրական, առանց պեղումի իսկ բազմութիւն չիւլի կայ գիտական այցելութեանէ զուրկ մնացած: Ամէն քաղաքօրի կը տեսնուի պատմութեան համար անպետհատելի գտնարուի պարունակող 'հողակոյտը' բնօրի ու բրջի կարտաքայ թան ու բրջի այ գտնարակալուած ու ինքնագիտակ սերունդի են կարտա:

Հեծանոսական շրջանի քանի մը բերդերու մնացորդներ կան, որոնք բաւական են մեզի հակցուցական, առանց պեղումի կամք, մարմնական բիրտ ոյժ և եզրիպատկան արտակարգ շարքաշուծիւն ունեցեր է այդ բերդերը կանգնող ժողովուրդը:

Հրարդիտային աւազաքարի գործածութիւնը զեռ չէ սկսած բերդերու անտութեան համար, երկաթի նման կարծր և շինրուակայելի ծանութեանմը որչաքարն է ի գործ դրուած ծաւալի վիճիւնարի շափերով: մինչև չորս իտալանարդ մէթր քարեր իրարու վրայ դրուած են յով մարդկային ոյժով, առանց նոյն իսկ կրաշաղախի չաղախի պաշտօնը կատարել են երկաթի ամուր կակիլը և արտաստող մեծութեանմը քարերու բնական ծանրութիւնները: Ոչ մէկ ոյժ բաւական չէր անոնց ճարտարորէն հիւսուած շարքերը քանդելու: Եթէ բնութեան ուժեղ սասանմաներու ոնդիմադրելի գորութեանէ չի կործանէին:

Այս բերդերու համար գործածուած քարերու խոշորութեան վրայ գաղափար մը կազմելու համար բաւական թող ըլլան մէկ երկու օրինակները:

Երասխ և Ախուրեանի իրար խոտնուած սկզբ նախկին Երուանդշատի մէջ, ուր այժմ կայ Հանի-Պալլամ պարսկաբնակ գիւղը, պարտեզներու և այգիներու շրջափակ են շինած բերդին թափած քարերով: ամէն կողմէն մէկ շարք քար բաւական եղած է անանցանելի դառնալու համար, ամէն քարի բարձրութիւն մէկ ու կէս մէթրէն պակաս չէ, և առանց բացառութեան անոնց վրայ կը տեսնուի երկաթի կապիւրուէ փորուածքները:

Բագարանի մէջ նոյն շրջանէն մնացած փոքր սրահ մը կայ, որուն իւրքաբանչիւր կողմի պատերուն համար բաւական եղած է իրարու վրայ դնել հինգ կամ վեց քար: Քրիտոստենական

շրջանի մէջ այս սրահի մնացորդը վերածեր են տոճմային գամբարանի և ստորին կարգի շարքերու վրայ փորագրեր են արձանագրութիւններ ու խաչեր, անոնց յաւիտենական անշարժութեան վրայ միանգամայն վստահ:

Բագարանի հին բերդի պարիսպները ինքնին սարսափելի մեծագործութիւններ են, որոնց հայրէ հետքը մնացեր է այսօր հողի երեսին: մասեր կան որ մինչև երկուք ու կէս մէթր լեռնաբլուրէն ունին, իսկ քարերու խոշորութեան մարզ կը զարնուր: Թէ է՞նչ միջոցով այդ մեծամեծ գանգուածներ իրարու վրայ հաներ են, հասկնալ անկարելի է:

Նոյն ոճը, նոյն չաքաշ գիւտին աշխատանքը կը ներկայացնէ Տիկորի բերդը, սա թէև ևս մեծամասաբար փոքր տարածութիւն ունի, սակայն աւելի որոշ և ընդհանուր յատակագիծը, որուն մէջ բաց ի պատերէն յայտնի են նաև ձեռագործ ճանապարհները, ու մէկ գոտուութեան առկու կանգ չեն առեր շինողները, գարեկաններն հարթելու են ցած կողմին վրայ որձաքարէ հաստատուն պատեր շինելով: իսկ հանդիպած ապառաժները մինչև չորս մէթր լայնութեամբ ձեղքեր անցեր են:

Բերդէն ինձող այս ճանապարհը լեռան հիւստիտային լանջին վրայ մինչև ութը-մէթր կը լայննայ և կը համրի ուղիղ Կամաարկանի եկեղեցիին արևմտեան դրան առջև, ուր կը ձիւղաուորուի գանազան ուղղութեամբ: Եկեղեցիին հարաւային կողմը գտնուած հին գերեզմաններն մէջ տապանաքարերու վրայ եղած արձանագրութիւններէ կը տեսնուի որ, 1107 զարուն թէ՛ բերդը և թէ՛ ճանապարհը անգրասանելի եղած են, որովհետև գերեզմանատուր շինուած է ճանապարհին վրայ:

Վերին սահնակն ուշագրաւ են որձաքարի մէջ փորուած հին քարայրները: Առանց ստուգումի մարդ չէ կարող նայիլ Բագարանի մէջ գտնուող քարայրի վրայ: Վերէն վայր ուղղահայեց կիրպով կտրուած բարձր լեռան մը կուրծքին, առ նուազն 80 մէթր բարձրութեամբ: քարայրէն վեր այ կայ նաև մտ 50 մէթր բարձրութիւն: Ամէն կողմէ անմատչելի է այս քարայրը, բաց ի միակ ձեռագարծ նեղ ճանապարհէ մը որն որ յատկապէս փորուած է լեռան կուրծքին: Քիչ մարդու գործ է առանց գլխի պտոյտի անցնել այդ ստուգանսելը անգուցնելի վայրէն որուն ահաւորութիւնը կը բարձրագոյնուի: Ախուրեանի Փշֆոջններու արձագանքներովը:

Այս սեռակ անմատչելի քարայրերու շինութիւնը սովորական կերելի Հայաստանի մէջ, թերևս իբրև ապաստանարան քաղաքական փոթորիկներու ժամանակ: Խորնայնի կը նկարագրէ Մանանդի գաւառին մէջ ուրիշ քարայր մը, որուն մէջ ապաստաններ էին Արշակի գանձերը փակցնողները (1) Հետապնդողներն ստիպուեր են երկաթէ կապելով շինուած ամուր սնտուկներու

(1) Մով. Խորհաղի, Տփիսիս 1881, երես 352:

մէջ մարդիկ նստեցնել և շունով վերէն վար կտնել, բայց կրկին շնն յարդեր քարայրին մտնանալ:

* * *

Իր բոլոր կատարելութիւններով հայ գեղարուեստի թագուհին է Գառնիի մէջ Տրդատայ Թախթ ըստած շէնքը, որուն բեկորներ հողին հաւասարած են այսօր և վայրենի գեղացիներ ու քաղաքացիներ անընդհատ կը տանին անոր շէնքով քանդակագործ քարերը գոմեր ու մարգանքի շինելու համար:

Ինչ որ ալ ըլլայ այս շէնքը, թախթ, հովանոց կամ մենան, լիովին կ'արգոյացնէ անոր Տրդատի վերագրուելու ժողովրդային աւանգութիւնը: Հռոմի մէջ դաստիարակութիւն ստացող Տրդատը միայն կարող էր այս ճաշակը ունենալ և անոր ոճը ընդհանրացնելու ձգտել Հայաստանի մէջ:

Հռոմէական արուեստի զօրեղ ներգործութեան տակ կազմուած է իր ընդհանուր գծերուն մէջ, սակայն երբ մանրամասնութեանց կը մըտնենք, կը տեսնենք որ տեղական ճաշակն ալ ոչ նուազ դեր կատարեր է:

Ետա պարզ է որ Հռոմէացի ճարտարապետ չկար տնոր վրայ հսկող, եթէ ոչ չէին պատաներ այնպիսի սխալներ, որոնք հռոմէական արուեստին մէջ հաստատուն ընդհանուր օրէնքի տակ գրուած էին, այդ կոմուններու մանրամասնութեանց անձնօթի կալ ճարտարապետը միայն միայն կարող էր մասնաւորապէս գտաւորութեանց մէջ շեղուիլ ընդհանուր օրէնքին: Եւ կը կարծեմ որ Տրդատի յիշողութիւններն են որ զեկականեր են շէնքին ընդհանուր ճարտարապետութիւնը, ան ներշնչել է հայ ճարտարապետին այնքան բան որչափ որ իբրև ոչ մասնազետ միաբը պահած էր Հռոմի մէջ. մնացածը թողեր է տեղական ճարտարապետի ճաշակին:

Երբ քանդակներու մասերը առանձին քըննենք, մեծ մասամբ հռոմէական արուեստին օտար կը գտնենք. և ինչ մասեր որ Հռոմի արուեստին կը պատկանին, անոնք ալ թէ՛ համաշխարհային թիւններով և թէ՛ քանդակագործական ոճով դարձեալ տեղական ոճին ենթարկուած բուն նմանութիւններն են:

Ընդհանուր առմամբ պէտք է բռնել որ Տրդատի թախթը իր հռոմէական ճարտարապետութեան մեծ խառնուրդով քայտառութիւն է Հայկական ոճի դարաւոր ուղղութիւններու մէջ: Որչափ որ Տրդատ ցանկացել է հայ ճարտարապետութեան մէջ յեղաշրջում մը յառաջ բերել, սակայն բոլորովին չէ յաջողի: Հայեր շնն համակերպ բոլորովին այդ ոճին, գտնել և ընդգծել են այն մասերը, որոնք իրենց հաճելի երեւցեր են. Ինչ և Յոյ դարերու յիշատակարաններու վրայ Տրդատի թախթը յիշեցնող հողու քանի մը ձևեր կ'տեսնենք:

Իմ կատարած հետազոտութիւններէս եկրակացուցեր եմ որ Հայոց քրիստոնէական շրջանի

ճարտարապետութիւնը, սկսած 4ր և 5ր դարերէն մինչև վերջին անկումը 13ր դար: չորս տեսակ վերածնութիւններէ անցել է, որոնց առաջինի կը պատկանին Էջմիածնի կաթողիկէն և Տիկորի եկեղեցին նախ քան Ատանկ Կամուրականի վերանորոգութիւն կատարելը:

Վերածնութեան առաջին շրջանը, որ սկսած է 4ր դարէն մինչև 7ր դար, յայտնի նշաններ ցոյց կուտայ որ ենթարկուած է հռոմէական ճարտարապետութեան արդարաբանաբար եւ moulureներու քանի մը ձևերու մէջ:

Էջմիածնի կաթողիկէն սակաւին պահած է modillonներով զարդարուած corniche մը, բայց միւս մասերուն մէջ, անընդհատ նորոգութիւններու պատճառաւ հիննց գրեթէ բոլորն են չէ մնացեր, որպէս զի կայրելի ըլլար ճշտի. հասնելով թէ ի՞նչ շարժով և ի՞նչ ներդաշնակութեամբ պատուատուած էր հռոմէականը հայ ոճին հետ:

Տիկորի եկեղեցին ալ թէև յաճախ ենթարկուեր է փոփոխութիւններու, բայց շատ բնորոշ կերպով պահած է հայ և հռոմէական ճարտարապետութեան ներդաշնակ խառնուրդը:


Հռոմէական արուեստի ներգործութիւնը մասնաւոր զխաւոր մասերը Տիկորի եկեղեցին վրայ ներեւելան և արեւմտեան մեծ frontonներն ու շէնքը շրջապատող որմասիւններու լայնութեանց և բարձրութեանց համաձայնութիւններն են: Որմասիւններ օտար համաձայնութիւնը պահելով հանդիմ. խոյակներ և խարխիւներ բուրգովի տարրեր կերպարանք ստացած են իրենց անօրինակ քանդակներով: Գանի մը խոյակներ կան թէև յունականի հետեւողութեան շանքեր ցոյց տուող, բայց մնացել մեծ մասը ոչ մէկ կերպով չեն կապուել շրջակայ ազգերու ոճերուն հետ: Ասոնց մէջ քանդակամասեր կան, որոնք նորմալի բոլորներն են 9ր և 10ր դարերու մէջ ծաղկող և յետոյ ալ գոթական ճարտարապետութեան մեծ հարստութիւններէն մէկը կազմող հայկական ամենաճոխ մասնաւոր մասերու: Զէ կարելի չհիմնալ բոլորակ որմասիւններու խարխիւները ծրագրող ճարտարապետի պայծառ երեսակայութեան վրայ. քառակուսի տախտակի մը չորս անկիւններուն վրայ շեղակի քանդակներ և ստիճանաբար իրարմէ բարձր սրածայր տերեւներու շարքեր, ամենէն բարձր տերեւներուն ծայրերուն վրայ գետնկիւր և կունածե սիւսառուակ մը սուր ծայրը անցնողը չորս անկիւններու տերեւներուն հետեւողութեան նէն մնացած գառապիւթեան մէջ. կոնածեւին ամբողջ շուրջը քանդակուած են մանրիկ ձողիկներ որոնք շատ կը յիշեցնեն տաճկահայ կղզիին գլխու խորը և անոր կոնածե անկիւն վրայի մեծ բլբլերու շարքը: Սիւսառուակին վերի շրջանները պատկուած են երկգծանի բոլորչի մասնաւորով մը որուն մէջտեղէն վար կախուած է մինչև ներքև լայն ծայրակէնի մը վրայ քանդակուած պայտածե օղակներով շղթի մը. մանեակին վեր կր սկսի արդէն սեան բունը: Այսքան վայելուութիւն, շքեղութիւն այս խարխիւններուն վրայ, ոչ մէկ տեղ իրենց նախորդը չունին:

Խոյակներէն մէկուն վրայ քանդակուած են երկու եղջիրներ, որոնք իջնելով վերէն վար և փաթաթուելով խոյակին արտակարգ գեղեցկութիւն կուտան: Գառախուսի որմնախեներու խոյակներուն մէջ քանդակուած են դանապան վայրենի կենդանիներ ճարտար և համարձակ գծերով, որպիսիները դժուար է տեսնել հայ ճարտարապետութեան մէջ մինչև 129 դար:

Այս բոլոր կատարելութիւններու հետ կան մասեր ալ որոնք սկզբնական փորձեր միայն կը ներկայացնեն Տիգրիի եկեղեցիին մէջ: Պարզ կերևուի որ նախ քան 59 դար գմբէթի կառուցումը անձանօթ էր Հայաստանի մէջ և թերևս առաջին փորձն է Տիգրիի եկեղեցիին գմբէթը:

Չորս կողմէն ներս հակուած պատերով միայն կարողացիր են գմբէթի ձև տալ անոր ի ներքուստ, իսկ արտաքուստ միայն խորանարդ մըրայց իր նախնականութեամբ հանդերձ բաւական հանձարեղ միջոցի են դիմած առանց կապարտի շինելու համար: Գմբէթի այս նախնական ձևին վրայ է որ հետզհետէ դարբացեր և կատարելագործուեր են շտապայ դարերու մէջ նախանձնի շքեղութեան հասած հայկական կոնսաձև գմբէթները:

Հուանակամարար Յ9 դարու վերջերը սկսեր է հայ ճարտարապետութեան երկրորդ վերածնութիւնը. որովհետև 79 դարուն արդէն նախորդ օձէն բոլորովին տարրեր, նոր ուղղութեան



Ջուարբնոց եկեղեցիի ներսի խոյակներ (գործ է. դարու)

վրայ կանգնած է, Հուսեական օձի ներգործութիւնը միանգամայն անհետացած է, անոր տեղը բռնած են Ատորական և Սասանական փորանցումներ: Cornicheներ բաց ի սասանականն կարծէք անննանին Եգիպտական և Բաղդէական օձերու վերյուշումներ են, նոյնպէս գեղապրոխ խոյակներ երբեմն մտնուածոյ քանդակներով ծածկուած, օպալներու ներքև երկու ծայրերու վրայ չարմարջուած են յունական խոյողներ (spirale), սակայն ոչ խիստակասունական, աւելի նման արեւելեան ձևերուն, որոնք երևցան Նիսուէի և Պերսեպոլիսի պեղումներով: Պատուհանները առ հասարակ չբրնակուած են բազմասեանակ mouldureներով և պսակուած ծաղիկ-

ներու և տերևներու խառնուրդով քանդակուած լայն ժապաւէններով: Այս երկրորդ վերածնութեան մէջ ինքնուրոյն պարզ պանդախներ ստեղծելու համար, շատ քիչ անգամ զիմեր են րնութեան, երեսակայութիւնն է ներշնչեր արուեստագէտներուն ուղիղ ու կոր գծերով գաղափարական տերևներու ու ջոզուներու հիւսուածքներով ստեղծել զգլխիչ ներդաշնակութիւն մը, որուն decadence անուր կուտայ ներկայ ճարտարապետութիւնը և դարուս մէջ միայն ստեղծուած կը համարի: Արդեօք օրջափ մեծ անակնկալ պիտի ըլլայ մեր ժամանակակից արուեստագէտներու համար, երբ օր մը տեսնեն իրենց սեփականութիւնը կարծած գարգարանք-

ներու անհամար օրինակները ու յուսպն ստանիքից զար առաջ իրագործուած Հայաստանի մէջ :

Մարդոց և կենդանիներու քանդակներուն համար յատուկ շրջանն է երկրորդ վերածնութիւնը , այդ ճիւղը զգալի կերպով ինկած է հակառակ միւս ճիւղերու կատարակարգում լինան : Բացառաբար Միսնիի եկեղեցիին դռներուն վերայ կան բարձրաբանագիտականներն , որոնք աւելի պատմական նշանակութիւն ունին քան գեղարուեստականն Այս քանդակներուն մէջ մենք կը տեսնենք 79 դարու հայ իշխանին ու սպտուականին տարազը իր բոլոր մանրամասնութիւններով , որուն անտիտիս շարունակութիւնը պահուած է քուրդ պէշիբու մէջ : Այս շրջանին գերեզմանաբարերու վրայ ալ կը տեսնուին մարդոց պատկերներ՝ որոնք միեւնոյն տարազ ունին :

Զուարթնոց եկեղեցին 79 գագուռ Հայոց ճարտարագիտութեան զրուս գործոցն է և անհամեմատ մեծ արուեստագիտութեամբ փորագրուած են բոլոր քանդակները , սակայն այնտեղ ալ բոլորովին այնպէս չեն մարդոց պատկերներու քանդակներ :

Ինչպէս եկեղեցական նոյնպէս ալ գեղարուեստական ճարտարագիտութեան մէջ եկեղեցիներու օրինակ մը՝ Զուարթնոց եկեղեցին : Թէև շատ է խոտուած այս նշանակելու յիշատակարանին վրայ , բայց որչափ որ խոտու գաբանակ բէւ է ճշմարիտ է որ ան չունի Պանթէօնի և Ս. Մովսիսի գմբէթներու վիճակարար արանցի՞ծը և ոչ ալ անոնց մէջ վայազ ունի երկրորդին կան այստեղ , բայց կայ ճարտարագիտական այնպիսի մեծութիւն մը և արուեստագիտական այնպիսի հմտութիւն , որ համաշխարհային ճարտարագիտութեան մէջ հազուադէպ օրինակ է պակ է Հայու ստեղծագործական տաղանդի(1) :

Մտգուեստ կազմակերպացուցչու վկայութեան նախկինով , Կոստանդին կայսրը գմայած ձեաց այս եկեղեցիի գեղարուեստական մեծագործութեան առջև , և իր նեա տարու ճարտարագիտութեան Պուսոյ մէջ ալ նմանը շինել տալու համար , սակայն ճարտարագիտութեան անհապարհիկ մեղա :

Եւթի Զուարթնոցի բոլոր զարգարանները ձուլածոյ սակիով ու արձակով շինուէին , այնքան որսակասուած չարիտ պատճառներն որչափ որ կը պատճառեն ներքուստ ուժիք սինկուսու վրայ կախուած կրիմակ հսկայ գմբէթները և գմբէթներու խարխուղ կազմող ուժը աղեղներն որոնք

արտաքին պատին զուգահեռական կորուճեալ մարմնուած են մէկ սինկուսու գէղ ի միւս :

Զուարթնոցի աւերակները պարզապէս կը ծաղրեն մեր այսօրուսն գիտական օրէնքներու վրայ հիմնուած տարող ձևերու նորին հաշուները . եթէ նախ քան Զուարթնոցի գտնուելը , նայն ծրագրիչը նրապայաքի վրայ զրուէր , ներկայ արուեստագէտներ , ոսկումով լեցուած , ինկարպո պիտի համարէին ներկայացնողը : Իսոյ իրականութիւնը բացուցած է ամէն յաւակնատ բերանը :

Այս անօրինակ յանդգնութեամբ կանգնուած շէնքը երեք հարիւր տարի շարունակ կանգնած մնացած էր . սո արդէն ապացոյց է կանգնող ճարտարագիտին լիակատար գիտակութեան և մասնագիտական գերագոյն աստիճանի հմտութեան :

Գագուռ Ա. 119 դարու սկիզբը (1000 թուին) , կանգներ և Անիի Ս. Գրիգոր եկեղեցին Զուարթնոցի պտճէնով , բայց ինչ անհամեմատ տարբերութիւն կայ այս երկու միասնու շէնքերու ճարտարակներուն նեառեստութեանը մէջ : Զուարթնոցի ճարտարակար ճնշում սպանացող մասերուն վրայ լինելու աւարաբար կամ շէնքար գործածել է . մինչդեռ Անիի մէջ նրաբըղձային սովորական քարով են ծանարեռուած նոյն մասերը . և անա այդ անհետատեւութիւնը շուտով ունեցել է իր աղէտալի նեառեստը , հազիւ 11-12 տարի անցած արդէն շէնքը ամէն կողմէ սկսել է ձեղքուիլ ու գրկմէ անգործածելի եղած է :

Ինչպէս Գառնիի Տրոյսոյ թաղում , այնպէս ալ Զուարթնոցի սկեղեցին Յուստ-Հուստեական արուեստի մեծ խոտուութիւն , սակայն այդ խոտուութիւններէն գիտութեամբ մասը կը կազմէն արտաքին բոլորակը և զարգարանագիտութեան մասեր-ձեացեալ մասերուն մէջ գերաշինու զերբ ունին սեղական ոճերը , մասնաւոր զանո արտասովոր կազմութիւնը , այնինքն խառնակ ձուլածութեամբ բոլորակի մէջ . ի դուր է վնասել ուրիշ երկրներու մէջ այդ ոճը . անբանարարիլի կերպով հայկական սեփականութիւնն է :

Արտաքուստ , բոլորակ պատուհաններու ամէն ահակ քանդակագործ շրջանակնր կայ չունին արտաքին արուեստներու նեա , շատ անշոյն բացառութեամբ . նայնպէս ներքին աղեղներու շրջանց վրայ քանդակուածները , այս վերջիններս Տիգրիսի եկեղեցիի զրանց վրայ գտնուածներուն մէկ ուրիշ այլաբանութիւնն են :

Արժեքներ քանդակուած չորս մեծ խոյակները , որոնց վրայ հանգչած էին ներքին ուժը մեծ պատասխանատու աղեղներու ծայրերը , յատկապէս Զուարթնոցի համար ծրագրուած են իրենց պաշտօնին համապատասխան ձևով . անոնց վրայ քանդակուած արձուներն ալ շատ կարիլի է հայկական աւանդութեան մը նեա կապուած են : Միւս փոքր խոյակներ , որոնց գնդաձև կողովները մատուածոյ քանդակներն ունին , և վերեւէն spiraleներ , իրենց մանրամասնութիւններուն

(1) Խաչիկ վարդապէս Գառնիի որ պատու է յաբգալով արձակի է Զուարթնոցի մեծ ճարտարագիտական մեծագործութիւն մը ի յայ բերելու համար , մոյն չոյի եւս դասապատեղի է այդ մեծագործութեան նշանակութեանը մինչև այսօր գիտութեան բազում իր մաս բանարկած պահելու մամար . եթէ այստեղեւ ալ : ի վարդապէս պի , դուստրու սուած արդիւնքին իմաստար մասնաւորութիւնը , պարզապէս կը մեղանէ ճիւղապէս և բարոյապէս իրեն պարկողներու նպատակին եւ անկողարդիւններն դէմ :

մէջ առանձին առանձին երկիրներու մէջ զարգացող արուեստներու փոխառութիւն են, իսկ այս առանձին ասորիքներով ամբողջական խոյակի մէջ ներդրանակ կազմութիւնը պէտք է տեղական ճաշակի վերապրել: Հաւանականաբար խոյակներու այդ ձևը Յոյ գարուն մէջ սկսած է գործածուիլ Հայոց մէջ, որուն մէջ օրինակը կայ Երեւոյթի սաճարին մէջ: Մագուժով Ասորաքաղցէական են լինէ՛ գունդերու և լինէ՛ spirale-ները, բայց առանձին գործածուած իրենց նախնի բնագաւտին մէջ. իմ կարծիքով, այդ ոճը երեք ճանապարհով մեկնիր է գանազան կողմիր: Մէկ գծով անցեր է Հնդկաստան, մէկ գծով ալ դէպ ի Սիրիական եկեղեցներ. իսկ ուրիշ գծով ալ Հայաստան. այս երեք երկիրներու մէջ ալ տարբեր երևոյթ տեսներ են քնդաձև խոյակներու համապատկութիւնները: Միայն Սիրիայի և Հայաստանի մէջ միօրինակութիւն են ներկայացնելն կողովի հիւսուած քանդակագործութիւնով որ լինելու կապ ունի սրբագործուած աւանդութեան մը հետ, և այդ աւանդութիւնն ալ Սուրբոմնի սոսմարին գրան երկու քովի սիւներու խոյակներն ըլլալ կը կարծեմ, որոնց գունդերը ցանցակերպ Տիւսուածքով ծածկեր և Սորոմնի սոսմարի ճարտարապետ Փիւնիկեցի Քևրաժը(1) Ով գիտէ ի՞նչ աղէտալի հանգամանքներու պատճառաւ 79 դարէն յետոյ կայ ճարտարապետութիւնը գրեթէ բոլորովին ինչպէ՛ է: 89 դարէն մինչև 99 դարու կէսը կարևոր շինութիւններու ոչ պատմական ճիշտատեղութիւն կըլգտնենք և ոչ ալ մնացորդներ:

Այս ողբալի անկումին պատճառը անշուշտ Արարներու Հայաստան արշաւ են էր: Այս շրջանին պատմութիւնը սրտաձմեռիկ ողբերգութիւնն է մը. և արեւմտուրու գաղափարներու նման ներս խուժող վայրենի ցեղին առջև ոչ մէկ սրբութիւն չէ գտնուիր, այլով խորջակի նման խամրակուցելու թռուտեցուցեր են երկար դարեր Հայաստանի վրէժ մշակուած դեղաբուսեայ բուրբաստաւը: Բազմաքան չէր լծարանն ու կողովուտը. քանդեր ու աւերեր են այն ամէնը ինչ որ քաղաքակրթութիւն, մեծութիւն և փառք կը ներկայացնէին. անոնց համոզումով անհուատը իրաւունք չունէր պայտա, տաճար, հարստութիւն և հայրենիք ունենալու, այդ ամէնուն տէր իրենք պիտի ըլլային, և կեանքին ալ իրենց ստուռն ու գերին: Կը կարծուիր որ Զուարթնոց եկեղեցիի նման հոյակապ կոթող չէ լինէ՛ հիմնայաւորի չի կործանեցին, բայց այնպիսի վիճակի մը հասցուցին որ կործանուած տարբերութիւն չունէր:

Արծրուճի և Բագրատունի թագաւորութիւններու վերակազմումով սանձմամափակուեր են ծայրայեղ խժժութիւնները և քաղաքական կեանքի վերականգնումով յառաջ եկեր է հայ ճարտարապետութեան երրորդ վերածնութիւնը:

Ոչ միայն վերգործուածաբար այլ և աւանդապահ հայ ժողովուրդը այս նոր վերածնութեան

մէջ շատ քիչ բան մերժեր է հին արուեստէն, գրեթէ նախկինի վրայ աւելցուցեր է հեղհեղեղ փոխառութիւններ և նոր ստեղծագործութիւններ:

Այս շրջանին մէջ վերստին երեցեր են պահ մը յունական տեխնիկայ, որնք ներդաշնակութեան խառնուած և աւանդական հայկական գորգաքանդակներուն մէջ Հռոմոսի վաւերի գաւիթին առատաաղբ, որ աղեղներու խաչաձևութեանով ինք զանազան մասերու բաժնուած է, իւրաքանչիւր բաժանում առանձին տեսակ քանդակագործութիւնով զարդարուած է, որոնցմէ մէկն է այստեղ ցոյց տրուած պատկերը: Չորս հատ միակտուր քարերով ծածկուած է իւրաքանչիւր առատաաղբ, և չորս քարի մէջտեղէն սև քարի լայն շերտով մը խաչաձևուած է յատկապէս զարդարուն խաչ մը քանդակուելու համար, չորս քարերու վրայի քանդակներն ալ միանման չեն, այսպէս կը պահանջէր հայ արուեստագէտին ճաշակը:

Գաւիթի կեդրոնական մասը որ փոխանակ առատաաղբի գմբէթի վերածուած է, գէպի ներս հարկուած ութը խոչոր քարերով միայն կազմուած է ամբողջը, և ամէն քարի վրայ անկարագրելի գեղեցկութեամբ առանձին տեսակ զարդարանքներ փորագրուած են:


Երբէք չեմ մոռնար այն բոպէն երբ խաւացի արուեստագէտի մը հետ կը դիտելիք այս գմբէթը 1903 թուականին: Մքսնուցած ու յափշտակուած խալաջցին՝ երանի կարգալ ինձի, բեւեղ « Բագրատուր ժողովուրդ էք որ այսպիսի հարստութիւններ ունէք մնացած այնպիսի դարերէ՛ յորում տակաւին Եւրոպայի մեծ մասը կհաճալայնի վիճակի մէջ էք »: Ըստ երևոյթին հայարտացայ, սակայն միևնորի ժամանակ ձեռք չէր չէ կարմրիլ, մտածելով որ միջին դարու Եւրոպացիի շապիկէն շատ աւելի աղտոտ էր այսօրուան մեր շապիկը, ցուցէ իբրև մեղադրանք նետեց երեսիս այս հնգական ցովասանքը, և շատ հաւանական է, որպիսեւ յետոյ երբ տեսաւ Աղշոտ Ողորմակի գերեզմանին շուրջը եղած սպակակնութիւնները, չի կրցաւ ծածկիլ ներքին գզգզմանը « Մեր այս կարգի շիրմները ոսկեթել բեհեզով ու լծաւիշով կը ծածկենք » ըստ իմ քաղցրութեան լույն էր:

Երրորդ վերածնութեան գլուխ գործոցներն են Անիի կաթողիկէն և Գագկաշէն Ս. Գրիգոր եկեղեցին որ բացուեցաւ 1905-906 թուականներուն Պր. Ն. Մատի պեղումներով:

Գագկաշէն Ս. Գրիգորի գոյութիւնը պատմութիւն մտածեմ էր, բայց տեղը այնպա էր, անոր տեղը ճշտելու պատիւը կը վերաբերի Ա. Վրոյրի որ առաջին անգամ յայտարարած է 1902 թուականին:

Շատ ճիշտ էր դրած պատմագիրը անոր մտին: Զափով, ձևով ոչ մէկ տարբերութիւն չունի Զուարթնոցէն, միայն զարդարանքներն են որ Զուարթնոցին օտար են. 99 դարու զուտ հայկական քանդակներով զարդարուած է յու-

(1) Հին կապարան, Գ. Քոպ. զլ. Ե. ճմբ. 41-42:



Աճի Ս. Գրիգոր եկեղեցին, Ջուարթնոցի նմանութամբ
Գաղիկ Ա.ի շինածը 1000 թուականին

1325-54

նականի թեթև խառնուրդով: Այս եկեղեցին պարզեց մեզի Գաղիկ Ա.ի երկու մեծը բարձրությունները հսկայ արձանը, որն որ եթե իր գեղարուեստականությունը չէ կարող մրցել հայկական ուրիշ զարդացած ճիւղերու հետ, սակայն կը սորվեցնէ մեզի Բագրատունի թագաւորներու յատուկ արհեստիան ճոխ տարազը բոլոր մանրամասնութեամբ:

117 դարու հայ հանձարի մէկ զարմանալի պտուղն է օրհասական վիճակի հասած և ընդ միշտ այցելութենէ զրկուած փոքրիկ Հովիւի եկեղեցին Անիի պարիսպներէն դուրս թառա-


քուտ մանրանկարն է Ջուարթնոցի և Գագաշէն Ս. Գրիգորի. իսկ ներքին կողմէն, ամբողջ կիսակրթ աղիղներու ծայրերը հաւաքուելով կեդրոնին վրայ, առանց սիւնի կախուած մտաւուն նկարագրը՝ օսկի տուեքով պէտք է արձանագրել ճարտարապետութեան ընդհանուր պատմութեան մէջ: Հովիւի եկեղեցին անգնահատելի գոհար է հայ յիշատակարաններու շարքին մէջ:

Երբորդ վերածնութիւնը մանուածոյներու անհունութեան շրջան մըն է որուն մէջ հայ արուեստագէտներ անընդհատ մրցեր են մէկըմէկ գերազանցելու համար: Այժմ միայն արուեստա-

Արժանագրութիւն (106%) առն բան հիւժ: նայատակ կործաներ է բովանդակ Հայաստանի մէջ. մտաւորապէս 120 տարի Հայերը չեն կարողացեր գեղարուեստի կամ ճարտարապետութեան վրայ մտածել. մարդ ի դուր կը փնտռէ այս 120 տարուան մէջ նոր շինութիւն մը կամ

արձանագրութիւն մը: Անիի կաթողիկէն այս ժամանակ 60 տարի իբրև մղկիթ ծառայեցնելէն զատ քանի մը արձանագրութիւններէ ալ կ'իմանանք որ շատ մը եկեղեցիներ բոլորովն քանդեր են:

Բունակալութեան ոյժը 129 գարու կէսէն



Հռոմոսի վանի զաւիթի առաստիւնէն մկր, շինուած ՍԱ. դարուն

յետոյ սկսեր է կամաց կամաց թուլանալ, որով ժողովուրդի սրտին մէջ սկսեր է տակաւ զարթնել գեղարուեստի սէրը. 1198 թուականին երբ երկրի վարչութիւնը Վրաստանի հովանաւորութեան տակ Զարբաթ սպասարի ձեռքն էր անցիր, անմիջապէս անհաւատալի արագութեամբ ամբողջ երկիրը ծածկուեր է նոր ոճի նոր գեղեցկութիւններով զարդարուած

անթիւ յիշատակարաններով: Այս շրջանին մէջ ոչ միայն շինուեր են տաճարներ, այլև բերդեր, կամուրջներ, ձեռագործ ձանապարհներ, և այլ բազմաթիւ հասարակական շինութիւններ: Անիի պարիսպներու այսօրուան կանգուն բարձրաբերձ աշտարակներէն շատերը 139 գարու կէսէն առաջ շինուած են:

Զարբաթի գահակալութեան հետ միաժամա-

նակ յանկարծական փայլով երևան եկող այս նոր արուեստն է հայ ճարարարպետութեան շորթորդ վերածնութիւնը, որուն մէջ դարձեալ կը տեսնենք որ աւանդական հին ոճը իր պատուար սեղը ունի, բայց այլևս ծանրաբեռնըւած է արտաքոյ կարգի նորաստեղծ քանդակագործութիւններով: Այս շրջանին կը պատկանին գոյնզգոյն մանր ու խոշոր քարերով նախնայն առաստաղները: Երկրաչափական գծերով գարդաբանականերու մէջ խառնած են ձեռքի ճարարարութեամբ գծուած տերևներ, ծաղիկներ, ցօղուններ, հիւսուած՝ զանազան վայրի և ընտանի անասուններու ու բազմատեսակ թռչուններու շուրջը: Փոխուած են մեծ մասամբ խոշոր սիւներու ձեւերը և անոնց քանդակագործութեանց ոճերը: մեծապէս գարգացիր են քանդակագործի մոդալիտներ (գոյնզգոյն հրաքարային քարերով շինուած) սժայաքթիթիներ կամարներու կամ աղիղներու բազմատեսակ խառնաձևումներ: Անս այս ոճերն են որ ոմանք արարական կամ սեճուքեան կը համարին, առանց համոզիչ փաստերու վրայ հիմնելու իրենց նեխարարութիւնները: Բայց որովհետև այլ կարծիքի մեծ մասամբ հեղբուժը ուսումնասիրութեան ընդարձակ նիւթ է և առանձին յօդուածներ են հարկուել որ այդ մասին իմ առանձին տեսութիւն պարզելու համար, հետևաբար, ուրիշ յարմար առիթի լծողելով՝ այստեղ պիտի բաւականանամ քանի մը կարևոր բացատրութիւններով:

Առաւանայի է որ հայ ճարարարպետութեան այս վերջին վերածնութիւնը գուռ արեւելեան է, անոր մէջ ո՛չ յունական կայ, ո՛չ հռոմէական: միևնոյն տունն ունի իր մէջ բաւական խառնուրդ, բայց այդ խառնուրդը ո՛չ արաբական է և ո՛չ սելճուքեան, այլ պարսկականն այն ճիւղը որ ծողկեցաւ արաբական տիրապետութեան ժամանակ, որուն զարգացման ուսումնասիրութեան եթէ մտենք, պիտի տեսնենք որ այդ շրջանի պարսկական արուեստն այ նախնայն զարբերու շայաստանի ճարարարպետութեան զգալի շարժով յետագարձ մարդնութեան տակ զարգացած է, բայց այս մասին ուրիշ անգամ:

Այս շրջանի հայ ճարարարպետութեան մէջ է որ Ա. Choisyի կարծիքը կ'արարանայ արմատ Պարսաստի մէջ տեսնելու մասին (1), եթէ ոչ մէն մինչև 129 զարու հայ ճարարարպետութեան մէջ քաղղէականի, ասորականի և հին սասանականի հետաւոր ազգերութիւններ կան թէ է, սակայն անոնք ալ արդէն վաղուց օտարացած և անզգայի զարմած են կ'ը զարդէն սկսած անընդհատ մշակուելով:

Միջին դարերու մէջ ծաղկող ասիական արուեստները իրենց բազմակողմանի զարգացման պատճառաւ գիտական ուսումնասիրութեանց մէջ շաճախ շիթթուած են ոճերու յատկութեան տեսակէտով, ասոր ալ պատճառը եւ կը կարծեմ որ

համեմատաբար շատ քիչ քննուած ըլլաւն է: Եւ որովհետև ընդհանրապէս Արաբական տիրապետութեան սահմաններուն տակ կը գտնուէին յաճախ այդ արուեստներու վառարանները, կարճ խօսքով Արաբներու նուիրեր են այդ ամէն գարգացման ուժն ու տաղանդը, որոնք բոլորովին զուրկ էին այդ առուեսութիւնէն: Այսպէս էր նաև ժամանակ մը քրիզանդեան ոճը, քիչ էր ձեռացիր որ ինքնուրոյն համաշխարհային արուեստի հուշակ ստանալն եթէ վերջին ստորինը գիտական լուրջ քննութիւնները անոր լիակարգութեան ներքին սահման չի գնէին և բազազուութեան տարիքը չի գտէին:

Այս յօդուածին ընթացքին մէջ մասնաւոր կերպով տեսնուեցաւ ի՞նչ ինչպէս հայ ճարարարպետութիւնը ինկած է ծիջալ նախ թուականներուն երկ արարը, Սեճուքը կամ Թաճարը ողորդելով երկիւր քանդիւր ու աւերեր են:

Այս թուականներուն շատ զարմանալի երևւոյթի մը կը հանդիպինք Հայաստանէն զուրս, մահմետական երկրներու արուեստներու ուսումնասիրելով: Պարզապէս հայ ճարարարպետութիւնը Հայաստանէն զուրս սկսած է ծաղկիլ, խառնուելով նոյն տեղերու արուեստներու նստ, այն ժամանակ երբ Հայաստանի մէջ արդէն դադար է:

Վերս տեսանք որ Ծղ գարուն Հայաստանի մէջ սովորական էին պայտանէ աղիղները և կամարները, 7րդ գարուն ծագում աւեր էին նաև ogive ըստու ձեւերն այ (1), բայց չէին վերջացած պայտանէները, գրեթէ մինչև հայ ճարարարպետութեան վերջին անուամբ գործածուած կը տեսնենք այդ ոճը, թէ է և շատ ցանցան: 8րդ գարուն արդէն Արաբները Հայաստանը բոլորովին քանդեր էին, այլ եւ ճարարարպետութեան գոյութիւն չուներ մինչև 9րդ գարուն վերջերուն մտա: Եւ ահա այս աւերման շրջանին, 8-9րդ դարերուն մէջտեղ Մուսուլի մէջ կը գտնենք պայտանէ աղիղներու ոճը հայկական ուրիշ անթայններով միասին: 10րդ գարուն վերջինն ալ Աղստիայի մէջ երևան կուգայ Քորստովայի մղկութիւն վրայ: Այսպիսով ոչ միայն կը տեսնենք որ Ծղ գարունն առաջ սովորական եղող հայ ոճը

(1) Ogive աղեղներու մասին դարձեալ սխալ կարծիք կազմեր է A. Choisy (His. de l'arch. T. II. page 21) անտես 7րդ դարու հայ յիսուակարմեներու մասին ժամանակագրական կամ նկարագրական ճիշտ եղիկութիւն չունեալուն պատճառաւ: Իրավեհե՛ն ոչ թէ առաջին անգամ Անիի կարողիթէին մէջ երեցած է ogive աղեղը 1010 թուին, այլ դեռ 7րդ դարուն Ալանանի Ս. Անանիայ, Ռարբանի Ս. Խեղոյոսի եւ ուրիշ կարգ իր ժամանակակից եկեղեցիներու մէջ աղիղները առանց քայտանութեան ogive են, միայն Մրեհի եկեղեցին աղեղներն են որ քէն զարձեալ թկուով ունին կասարին վրայ, Թական այնքան լիջ որ անզգայի է եւ առաջին ճայտածով ուղիղ կիսաբոլորակի սպառնութիւնը կը բոլորու :

(1) Տեսնել էջ 2, սխեմալ Բ. ծանօթ. 2 :

մինչև Քրիստոսի հասնել է, այլ և կը պարզուի թէ ի՞նչ շուգով անցեր է մինչև Սպանիա հասնիլը :

Ոմանք կը կարծեն թէ՛ (անշուշտ Տրդ դարու հայ Ճարտարապետութեան ծանօթ շեղորչներ) Հնդկաստանէն գացած ըլլայ մինչև Սպանիա . այս կարծիքն որչափ անհաւանական ըլլալը ստուգուելու համար, ես կ'ստաբալրեմ միայն մէկ բան Յ Եղ գարէն մինչև 10Եղ դարու պատմութիւնը բաղդատել աշխարհագրական քարտեզի հետ :

Միայն Յ և ՅԵղ դարերու հայ Ճարտարապետութիւնը չէ որ դէպ ի հարաւ և հարաւ-արեւմուտը տարածուեր է, այլ ամէն դարու մէջ ծաղկող հայ Ճարտարապետութիւններ միշտ իրենց ներգործութիւնը ունեցիր են Հայաստանէն դուրս մասնաւորապէս սիրապետութեան ներքև գտնուած երկիրներու մէջ, այն ալ Հայաստանի մէջ ինկած պահուս . բնականաբար այս երևոյթը պէտք է բացատրել գերեզմարութեամբ :

Սրբ Հայաստանի մէջ 11Եղ դարու վերջին քառորդին Ճարտարապետութիւնը վերջին շունչը տալու վրայ էր, յանկարծ Քոնիայի մէջ կ'երևայ Ալայէտտիի հուսկակաւոր մշկիթը, որուն վրայի դարդաքանդակները մեծ մասամբ հայկական ըլլալէն պատճէ մշկիթը և թէ՛ ներսի ամպիւնը հայկական ութանկիւրի կոթողիկէ իզմբութիւնովը պատկուած կը տեսնուի : Ամպիւնի վրայ եղած արձանագրութիւն մը ցոյց կուտայ որ ամպիւնը, հաւանականաբար նաև մշկիթը շինած է Ալայէտտիի դաւանաբար հայ մը (1138 թուին) Մէքքէէն վերադարձին (1) : Պէտք չէ մոռնալ որ Վան, Ախլաթ, Արճէշ և Վանայ ծովի շուրջը ուրիշ քանի մը քաղաքներ հայ Ճարտարապետութեան մեծ վառարաններ եղած են միշտ . ամէն տեսակ ոճեր, ամենէն առաջ այս անդերը ծագում աւեր և տարածուեր են ամէն կողմ :

Դժուար է առ այժմ ամէն շրջանի համար բազմաթիւ օրինակներ բերել արտաքին ներգործութիւններու մասին, որոնք շատ առատ են, օրինակ մ'այ վերջին վերածնութեան փոխանցումներէն բերելով կը բաւականանամ :

Հայ Ճարտարապետութեան ջորորդ վերածնութիւնը որ մասնաւորապէս զարդաքանդակներու տեսակէտով ամենէն հարուստ էր, տեղութեան տեսակէտով ամենէն զգալողը եղաւ . 13Եղ դարու կեսէն յետոյ արդէն սկսած է կամայ կամայ իր ալլը կորսնցնել : Այս անգամ թաւթարարու արշաւանքը այնպէս քաղցից երկիրը որ այլևս չի վերականգնեցաւ ընդմիջ . ժողովուրդը գաղթականութեան մէջ փնտռեց իր խաղաղութիւնը միտաբանաբար երկիրը թոնելով ինչնամին ձեւերը :

Բայց ի՞նչ եղաւ երկիրն ճակատապիւրը, թող

պատասխանեն մահմետական տարրին մէջ գեղարուեստի սեր, տաղանդ և քաղաքակրթութեան ընդունակութիւն տեսնողներ . պատասխանի կարծու չէ իրականութիւնը . առանց Հայու իրենք ալ չպարկեցան Հայու արիւնով լուսացած երկիրներուն մէջ . թշուառացած, դժբաղդացած, անթի զայլերու պէս քաղցուցան ուրիշ տեղեր իրենց շահաստակութիւնները շարունակելու համար . թողիւով երկիրը անտէր ու անմայ :

Այս այս վերջին արշաւանքներէն յետոյ Հայաստանէն դուրս ուրիշ երկիրներու մէջ կը գտնուի զարմեալ մարդու հայկական ոճերով կանգնուած մահմետական յիշատակարաններ :

Քոնիայի մէջ Իճէն Ահմադի մեքքէէն ըստած շէնքը կանգնուած է 1231 թուականին, որուն վրայ զարմեալ արձանագրուած է Ճարտարապետին անունը, դաւանաբար հայ մը, Քյալուստ անունով (1) : Ըստ գաղթականի երևոյթ է այս դարուն մէջ մահմետանդ դաւանաբար Հայերուն անունին արձանագրելը իրենց կանգնած շէնքերուն վրայ, մինչդեռ Հայաստանի մէջ հայ Ճարտարապետներուն այդ սովորութիւնը ամենին չտեսնուիր : Կարմիր վանքը (1, օջախանք) բացառութիւն է, որուն արձանագրութեան մէջ յիշատակուած է շէնքը կանգնող Սամէհան Ճարտարապետին անունը :

Իմ հետազոտած սահմաններու մէջ կ'երևի որ մինչև 13Եղ դարու կէտը հազիւ թէ գորտաշներ են Հայերը իրենց անտեսական և քաղաքական գոյութիւնը պահել : Մինչև այս ժամանակ հաս հաս կը պատահինք փոքրիկ մատուռներու, զամբարաններու շինութեանը, իսկ 13Եղ դարու կեսէն յետոյ ամէն բան անյայտութեան մէջ թաղուած է, Ճարտարապետական կամ գեղարուեստական ոչ մէկ բան կարծի չէ գտնել անկէ երկրին դուրս գաղթականութեան շուած ճանապարհներու վրայ պէտք է փնտրել հայ գեղարուեստի շարունակութիւնը կամ վերջին մնացորդները :

* *

Դ

ՀԱՅ ՔԱՂԱՔԱՅԻՆ ՃԱՐՏԱՐԱՊԵՏՈՒԹԻՒՆ

Հին Հայերու ներքին կեանքին և անոնց պարբերու պայմաններուն ծանօթանալու համար առ այժմ մեր տղքատիկ պատմագրութեանց դիմելէ դատ ուրիշ միջոց չունինք : Բայց որովհետև և նորագոյն քննադատական ուղղութիւնը, առանց իրական փաստերու պատմագրական տեղեկութիւններ իրեն ճշմարտութիւն ընդունելու համար շատ դժուարահաճ է, այդ պատճառով ալ մենք հազուադէպ պարագաներու մէջ պատմութեան վրայ յոյս դնելով պիտի դիմենք մաս-

1) G. Migeon, Manuel d'art musulman, tome II, page 120.

(1) H. Saladin, Manuel d'art musulman tome I, Page 456.

նաւոր ուսումնասիրութիւններու և պեղումներու միջոցաւ ձեռք բերուած արգիւնքներուն : Գրգռազգարար սակայն, ո՛չ ընդարձակ չափով պեղումներ եղած են մինչև հիմա և ո՛չ ալ այդ կարգի հետազօտութիւններ, այդ պատճառով ալ շատ քիչ նիւթ պիտի ունենանք այս ճիւղին վրայ խօսելու :


Ի հարկէ կան որոշ չափով տրամաբանական դատողութիւններ, որոնք մեզ կը պարտաւորեն հուստալ թէ, երբ ազգ մը իր ետեր թողեր է գեղարուեստական անթիւ կոթողներ, հոգ չէ թէ անոնք բլլան միայն կրօնական, պէտք էր որ անպայման ան իր ներքին կեանքին մէջ ալ ունենար նոյն վայելչասիրութեան ճաշակը :

Կովկասի Հայութիւնը վերջին 5-6 տարիներու մէջ նախանձնի մեծ քայլ մը առաւ, որով անհամեմատ բարձր կանգնեցաւ քան թուրքահայր : Արժանաւորապէս զիտցաւ օգտուել մեծատուն հայապէտ գիտնական Պ. Ն. Մառի նպատաւոր տրամաբուութիւններէն, որուն սրտին շատ մօտ էր արեւելեան ազգաց պատմութիւնն ու գիտութիւնը, և ամէն տարի դրաւ անոր տրամաբուութեան սակ պատկանելի գումարներ, Անիի և շրջակայից մէջ պեղումներ կատարելու համար :

Յարգելի գիտնականը կովկասահայու սպասածէն շատ աւելի օգտակար եղաւ իր բազմաչորհար և միանպաստն բարեխիղճ աշխատութիւններով, ոչ միայն յաճախ անտաննի պայմաններու մէջ անպիտան շարունակեց իր պեղումները, այլ և կատարեալ խնամքով հաւաքեց պեղումներէ հանուած բոլոր առարկաները ու պեղակեց նորակաւոյց թանգարաններու մէջ : Անոր միակ ձեռննա գործունէութեան կը պարտիր այսօրուան Անիի մէջ պետական բարձր հովանաւորութեամբ ապահովուած երկու թանգարաններու գոյութիւնը, որոնց մէկը զուտ ճարտարագետական բաժինը կը կազմէ :

Այժմէն իսկ ուսումնասիրութեան մեծ պաշար հաւաքուած է այդ երկու թանգարաններուն մէջ, որոնք մեծ լուսաբանութիւններ պիտի ստան հետու և մօտ անցեալներու, բայց մասնաւորապէս ներքին կեանքի և ընտանեկան պայմաններու մասին սճշտի հետաւոր պատկերներ կարող են տալ այդ նիւթերը, այդ մասին հաստատ բան ըսել գժուար է :

Անին թէ և Գրգարուն արդէն բազմամարդ էր, սակայն քանի որ անոր բազմամարդ վիճակը



Գրիգոր Լսիսխպարու Տաւերդիի խաչաքար
Սամանիի մէջ (գործ Փ. Գարու)

կենդանի էր մինչև 1474 թարու կէսը՝ այդ պատճառով ալ համեմատաբար նոր քարոյք կը հաւմարուի :

Միշտ փորձով տեսնուած է որ գարեբու արկածալից հոսանքներուն ամենէն շատ դիմազրոզները եղած են կրօնական յիշատակարանները : Բաղաբային շինութիւններ ամէն ազգի մէջ ու շատ քիչ պահուած են : այս վերջիններս համեմատաբար աւելի թօյլ շինուելէն գատ, գազանային քմահաճոյքներու ենթարկուելու համար ալ խղճատարութեան առիթ չէին տար :

Ծէն քարոյքներու մէջ ալ քաղաքային շինուութիւններու ճակատագիրը տարբեր է կրօնականէն : Անոնք միշտ ենթակայ են փոփոխուելու և վերաշինուելու՝ քանի զիս քաղաքը կենդանի է : այդ պարզ պատճառով ալ այսօր չէն քաղաքներու մէջ անփոփոխ պահուած 150 տարուան Տնութիւն ունեցող շէնք գժուար է գտնել :


Արդ քանի որ պեղումներ միայն Անիի մէջ

կատարուած են և անկէ պիտի կրր-
նանք սպասել նին Հայոց բնակա-
րաններուն և քաղաքային շինու-
թիւններուն մասին ստորգ ակնդե-
թիւններ, և քանի որ քաղաքը
կենդանի էր մինչև 1479 զարու-
կէսը, դժուար թէ գտնուի այնտեղ
ընտանեկան կնիքի, քաղաքային
շինութիւններու, կահաւորութիւնու,
սպորտային և վայելքի վերաբերեալ
այնպիսի նիւթեր որոնց հնութիւնը
1379 զարէն տնդին անցնի: Մանա-
ւանդ երբ ի նկատի ունենանք որ
քաղաքի բնակչութիւնը կանոնաւոր
կերպով գաղթեց և իր ամեն ունե-
ցածը հետն է տարեր, այն տուն
բոլորովին յուսահատական եզրակա-
ցութեան կր հասնիր: Աւանդու-
թիւն կայ թէ լրացման գեղա-
քանդակ խաչքարեր ալ հետերին
տանելէ զատ եկեղեցիներու զուներն
ալ հաներ տարեր են:

Գաղթականութենէն յետոյ,
դատարի մնացած աներն ալ նախկին
վիճակին մէջ չեն մնացեր. ժամա-
նակաւորապէս Հայերուն տեղը բըռ-
նող Պարսիկներ, Թաթարներ և այլ
և այլ թափառական ցեղեր քար
քարի վրայ շին թողած. ոչսպէսով
ամեն բան տպահանուած, այլան-
գակուած ու ողորմելի վիճակի հա-
սած է այսօր: Ուրեմն Անիի մէջ ալ,
ամենախոր հնութիւն զարձեւալ ճար-
տարապետական մասն է, այն ալ
միայն եկեղեցիներ ու բերդեր եթէ
յուսայի պարագայ մը կայ այն ալ
վերջին 1319 թուականին պատահած
երկրաշարժն է, որուն պատճառած
փլատակները եթէ անձեռնմխելի
մնացած են, այն տեղերէն միայն
կարող ենք օգտուիլ, ուր հաւանա-
կանօրէն կը գտնուին որոշ չափով
յատակափձը ամբողջ պահուած
տներ, սպարանքներ, նաև թերևս
կահարասիներ, թէև այս ալ այն-
քան յոյս չի ներշնչեր ինձի, որով-
հետև ոչ միայն շէնքերը վերջին
ժամանակներ քանդեր և սրբատաշ
քարերը մինչև Կարս տարեր են
ծախելու այլ եւ գերեզմաններն
անգամ խաղաղութիւնէն ազատ չեն
մնացած:

Բարբառուենաց արքունիքի
պեղումները շատ մեծ լուսարանու-
թիւններ տուին այս մասին տարեկ
պարզ տեսնուեցաւ երկու տարիք
ցեղերու հոգեկան վճիտ նկարագիրը, մէկը դեպ ի զարգացում և քաղաքակրթութիւն ձգտող,
միւր խաւարի, սպիտութեան և պարզապէս գաղանթեան մէջ հաճոյք գգացող:

Աւանան պարիսպով շրջապատուած արքունիքը մտաւորապէս 40,000 քաւ. մէթր տարածու-
թիւն ունի: Այս տարածութեան մէջ 3,500 քաւ. մէթր տեղ գրուած է միմիայն սպարանքը:
Կան եթէր հատ եկեղեցի, մատուռ և ուրիշ շատ մը արքունի պէտքերու յատուկ առանձին շինու-
թիւններ, որոնց հետքը հայտի էրեւալ այսօր բաց ի եկեղեցիներէն:



Քուրդ իւլսանի և Եօրիսանի խաչքար
Սանանի վանքի մէջ (գործ ժԳ. դար)

Ապարանքը առանձնապէս ունեցեր է մէկ միջակ և մէկ փոքր շափով մատուռներ, և բաց ի բազմաթիւ սննեակներէ կան նաև բազանիք, ջրամբար և աղբիւններ, որոնց ջրաբաշխական երկաթէ և կաւէ խողովակները գտնուեցան ջրամբարի մօտ:

Այս աւազին ապարանքին մէջ նախնական ձևով ոչինչ չի գտնուեցաւ բաց ի քանի մը պատերէ որոնք շնորհիւ իրենց հաստատուն շինուածքին կանգուն մնացեր էին:

Աւելի քան 20 մէթր երկայնութիւամբ դռնիւ մը, որուն շինութեան ոճէն յայտնի էր որ Բագրատունի թագաւորներու ժամանակէից շինութիւն է, ձոր օրմասիւներով և կամարակապ առաստաղներով վրան ծածկուած, վայրենի ձևերով մէկ մասը քանդեր, միւս մնացածն ալ ցերեաշաղախ կոշտ ու կոպիտ պատերով մանր սննեակներու բաժնիք են, սննեակներուն մէկուն մէջ ալ թնորի թողոք են հոս և կերակուր եկելու նամար: Ուրիշ աւելի ձոխ և ընդարձակ դահլիճ մը, որուն մէկ մասը անջատ սիւներով թևկուտ բաժնուած, գաճէ ձուլուած ընտիր քունդակներով առաստաղները զորդարուած: Ըստը քանդակագործութիւններ մտաբեր ոսկեցօծուած, միևնոյն ոպբալի վիճակին հասցուցած են, գահլիճին մէջ ալ ամենին պատուաւոր տեղը թնորի թողուած էր:

Այս կրկնալի աւելուածները հաւանականաբար սկսեր է 17րդ դարուն մէջ: Անկէջ աւազ ապարանքին տիրակալնող խաներուն համար անշուշտ հաճելի էր այդ դահլիճներուն փառքը վայելել: Բայց ինչպէս երևցաւ, անոնք ալ ամբողջ ապարանքը չեն կարողացած պահպանել, այդ երկու դահլիճները որոշ ժամանակ պահելով՝ մնացած մասերը քանդեր փոխեր, գրեթէ ակոռներու և մարաններու վերածել են:

Ջրամբարը շատ կանուխ անգործածելի եղած է, թե՛րևս Բագրատունիներու անկուճէն անմիջապէս յետոյ: Պեղման ժամանակ երևցաւ որ ջրամբարին գտնուած տեղը առաջուց ալ եղած է մեծ դահլիճ շորս անջատ ձորս սիւներով կամարակապ առաստաղով: Խաներու օրով, երբ ջրամբարը անգործածելի եղած է, մէջը հողով լեցուցեր են և յատանալ ալ բարձրացուցեր: այնպէս որ հին դահլիճին շորս սիւնախորտները առանց տեղէն շարժուելու, ծածկուեր են հողին տակ, վրայէն ուրիշ հասարակ սիւներով օրոքնաւ շինու են դահլիճ մը: Բայց փայտէ ծածքով, առաստաղն ալ նկարագորդուած: Այս դահլիճին հետ միաժամանակ նկարագորդուած է գաճէ ձուլուած քանդակագործ առաստաղով, մեծ դահլիճի պատերն ալ ուր գտնուեցան նաև գեղանկար արաբերէն գրուած հատուածներ:

Ապարանքը ի սկզբանէ անտի երկու մասի բաժնուած է. բացօթեայ մօտաւորապէս վեց մէթր անցքով մը, որուն երկու ծայրերուն վրայ են արտաքին մտից դռները: այս անցքին կամ նախագութին վրայ կը բացուին երկու կողմի բաժանմունքները մանկու դռները: Ապարանքին

յատուկ երկու մատուռները դրսէն մուտք չեն ունեցեր, ակէջ յայտնի է որ միմիայն ապարանքի բնակչութեան յատուկ էին այդ երկու մատուռները:

Գաճով զարդարանքները չեն կարող հին ըլլալ քան 13րդ դարը, իսկ նկարագործութիւնը աւելի ուշ ժամանակի գործեր են: Նմանապէս բաղնիքը. ոչ կանուխ քան 13րդ դար: աւելի կանուխ շինութիւններէն մնացած են գահլիճներու պատերու մնացորդները և արևմտեան կողմի մտից դուռը, որոնք կարելի է տանիլ մինչև 10րդ դար: Մատուռները շատ աւելի հին են, թե՛րևս մինչև 8րդ դարու շէնք: այս պարագան ենթադրելի կուտայ որ նախ քան Անին մայրաքաղաքի փոխարկուելը այդ մատուռները գոյութիւն ունէին:

Որչափ որ ապարանքի տարածութիւնը ընդարձակ, բաժանուածները շատ, սակայն զարմեալ դժուար է զազդարար կայսմել նախնական ձիշտ ձևի մասին, այսօրուն վիճակը գահլիճ դասակարգի մը այնտեղ բնակիչը ենթադրելի կուտայ, ուստի մէկ խօսքով պիտի երբակացնեմ որ ապարանքի պեղուածքներն ալ գտնէ 14րդ դարէն աւազ քաղաքային Ճարտարապետութեան և ընտանեկան յարկերու կազմակերպութեան մասին որոշ արդիւնք չի տուին: Ձի մուսուճ ընելու որ, Մաղկաձորի վրայ թե՛րիմացութեամբ մինչև այժմ պայտա անուանուած շինութիւնը ցոյց կուտայ որ երեք-չորս յարկանի շինութիւններ անսովոր չէին: այս շէնքը թե՛ւ պայտա չէ, սակայն ամենայն հաւանականութեամբ հասարակական մեծ շինութիւն է 13րդ դարուն կանգնուած, մէկ մասը երեք յարկանի՝ իսկ միւս մասն ալ չորս յարկանի է: Բայց այս միակ երևոյթով ալ ընդհանուրի մասին գտած այնքան էլ գուցէ ուղիղ չի համարուի, պէտք է սպասել նոր պեղումներու, այն տեղերու վրայ ուր արդէն մեծ բաներ սպասուի են:

Անիի մէջ գտնուած առարկաներ, բաց ի Ճարտարապետական բաժնէն, իմ կարծիքով չեն անցնիր 13րդ դարէն անդին, սակայն մասամբ ենթադրելով իրեն շարունակութիւն աւելի հին կանգքի և սովորութիւններու, գուցէ քիչ մ'ալ հետոս ստանի անոնց ուսումնասիրութիւնը, բայց իբրև վերջին շրջանի նիւթեր ալ ունին իրենց շատ զարեքքրական կողմերը, որոնց մասին կ'անդրադառնամ ուրիշ անգամ առանձին յօդուածով մը:

Թ. ԹՕՐԱՄԱՆԵԱՆ

Ալեքանդրոպոլ, Մայիս 1910